



**ԱՄԵՐԻԿԱ**  
**Կրոնական Գրական**  
**Բանասիրական**



ԱՄԵՐԻԿԱՆԻ ՀԱՅ ԵՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ  
ԵՐԱԾ 1957

ԼԱ.  
ՏՍՐԻ

«Սիոն» մշակութային հայութեա, գիտա, արվեստա, լեզու և լիբան

“SION” an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
 Printed in JERUSALEM

# «ՍԻՌՆ»Ի ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

• • •

1.— Սիրն Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան պաշտօնական հրատարակութիւնն է : Երուսաղէմ ըլլալով հանդերձ համաքրիստոնէական Ա. Քաղաք մը, մեզի համար յատկապէս է համահայկական կրօնա-մշակութային մեծ հոգևոր կեդրոն մը : — Այս իրողութիւնը միայն բաւական է որ անոր պաշտօնաթերթը ամէն հայու հետաքրքրութեան և զուրղուրանքին առարկայ դառնայ :

2.— Սիրն կը ջանայ տալ Աւետարանի մաքուր մնունդը և Եկեղեցւոյ պայծառ լոյսը : Անշեղ կը քալէ Քրիստոսի բացած արքունական ճանապարհէն և կը հրաւիրէ բոլորը որ այսպէս ընեն : Անայլայլ կերպով հաւատարիմ է մեր անցեալի և ներկայի իրական արժէքներուն :

3.— Սիրն կը ջանայ բարձր բռնել դրօշը հայերէն լեզուի և մեր մշակութային ժառանգութեան :

4.— Սիրն կը հետաքրքրուի և կը հետաքրքրէ իր ընթերցողները համաքրիստոնէական ու Հայ Եկեղեցական այժմէական բոլոր երկոյթներով :

5.— Սիրն սիրով կը հիւրընկալէ իր մէջ թելադրական նամակներ և շինիչ մատնանշումներ իր ընթերցողներէն, բաւ է որ անոնք համաձայն ըլլան իր ուղղութեան և ողիին :

6.— Սիրն սիրով պիտի պատասխանէ Եկեղեցական, ծիսական, կանոնական և այլ կրօնա-բարոյական խնդիրներու մասին եղած հարցումներուն :

7.— Վարչութիւնս սիրայօժար Սիրն պիտի զրկէ բոլոր հայ հոգեորականներու և աղջային հաստատութեանց՝ եթէ այդ մասին մեզի գիմում ըլլայ և հասցէ զրկուի : Հանրային ծառայութեան այս նպատակը աւելի գիւրաւ կիրարկելու համար կը սպասենք որ Աստուծմէ նիւթապէս աւելի օրհնուած աղջայիններ օգնեն մեզի յաւելուածական բաժանորդաղիներով որպէսզի մենք ալ օգնենք ուրիշներու :

8.— Պատրիարքարանիս ներկայ ելնմատական վիճակի մէջ, Սիրնի հրատարակութիւնը Ա. Յակոբեանց Միաբանական Աւելտին համար զոհողութիւն մըն է, զոր սիրով կ'ընէ : Աւստի կը թելադրենք որ Սիրնի բոլոր բաժանորդները զործակցին Վարչութեանս անխափան, կանոնաւոր վճարելով իրենց տարեվճարները :

9.— Մեր սրտագին բաղձանքն է որ Սիրն մուտք գտնէ բոլոր հայ տուներէ ներս . վատահ ենք թէ ամէն ընթերցող պիտի գտնէ անոր էջերուն մէջ զրութիւններ՝ որոնք համապատասխան ըլլան իր ճաշակին և նախասիրութեան :

10.— Նման ծախսալից հրատարակութեան մը համար բաժնեղին նշանակած ենք հին աշխարհի համար 1 Աթերլինի չնչին զումար մը, իսկ Միացեալ Նահանգներու համար 5 Տոլար միայն :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՍԻՐՆ

# ՅՈՎԱՆԴԻՎԱԿՈՒԹԻՒՆ

---

Կոնդակ՝ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետի

ԵՐԵՎԱՆ

49

## ԿՐՈՆԱԿԱՆ

— Սայրափիլ եւ վերականգնիլ

ԳՐԻԳՈՐ Ա. ՄԱՐԱԳԵԱՆ

52

## ԲԱՆԱԾԵՂԾԱԿԱՆ

— Ամենայն Տակ բոլորին

ԱՆՆԵԼ

57

— Գարուն

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

58

## ԲԱՆԱԾԻՐԾԱԿԱՆ

— Մերասիոյ Ս. Նեան վաճեխն հիմնադիրը

ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ

59

## ՊԱԼՏՄՈ-ԲԱՆԱԾԻՐԾԱԿԱՆ

— Պապ Առաքունի

ՀՐԱԽԱԳ. Ք. ԱՐՄԵՆ

62

Ս. Արոնյ Ընտեղալ Պատրիարքը

65

Ընտրութիւն Պատրիարքի Առաքելական Ս. Արոնյ

67

Կենսագրական գիծեր՝ Ամեն. Տ. Տիրան Արքեպո. Ներսոյեանի

69

Ս. Արոնյոյ Լուսարարակեսի ընտրութիւնը

72

Հաղորդագրութիւն Ս. Արոնյ Դիւանէն

73

Ենորհաւորական Հեռազիրներ՝ Ամեն. Տ. Տիրան Արքեպո. ի Պատրիարք ընտրութեան առիլ

74

Տեղեկատութիւն Ս. Տեղեաց Դիւանի

87

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

— Եկեղեցական՝ Բեմական

88

— Պատոնական

# 1957-Ի «ԱՐԱՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

ԵՐԵՎԱՆ

Բար. Արմենակ Մրկ. Շիրվանեան՝

Տիրար Յովհաննէս Շիրվանեանի (Պէրութ)՝

Տիրար Նշան Ինկուլեան՝

Թոշնոց Բոյնին (Ճիպէլլ)՝

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس - المدير والمحرر المسؤول - صاحب النشرة الاسقف هايكازون ابراهيميان

مارس ١٩٥٧ طبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٣

Digitized by A.R.A.R. @

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

# Ս Ի Ա Ն

Լ. Ա. Տ Ա Ր Ե — Ն Ո Ր Շ Բ Ձ Ա Ն

1957

Մ Ա Ր Տ

Թ Ի Ւ Յ



## Վ Ա Զ Գ Ե Ն Ն Ա Ռ Ա Յ Յ Ի Ս Ո Ւ Խ Ս Ի Ք Ք Ր Ե Ս Ո Ս Ո Ւ

Ո Ղ Ո Ր Մ Ո Ւ Թ Ե Ա Մ Բ Ե Ա Ս Ո Ւ Խ Ո Յ Ե Ե Կ Ա Մ Ո Ք Ե Ա Զ Գ Ի  
Ն Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ա Վ Ե Տ Ե Կ Ա Բ Ո Ղ Դ Ի Կ Ո Ծ Ա Մ Ե Ա Յ Ե Հ Ա Յ Ո Յ  
Մ Ա Յ Ր Ա Գ Ո Յ Ե Պ Ա Յ Տ Ր Ի Ո Ր Ք Հ Ա Մ Ա Զ Գ Ա Կ Ո Ն Ի Ա Մ Ե Ս Ո Ր  
Ա Բ Ո Ո Ո Յ Ե Ա Ր Ա Գ Ա Զ Ե Ա Ա Մ Ա Ր Ե Լ Ա Կ Ա Խ Մ Ա Յ Ե Ց Ի Ո Յ  
Մ Ր Ո Յ Ե Կ Զ Ո Մ Ւ Ա Մ Ն Ի

Ո ղ ջ ո ւ թ ե ն Հ Ա Յ Ր Ա Կ Ա Խ Ե Ե Օ Ր Ճ Ա Ո Ւ Թ Ե Ի Ե Ն Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Խ Ե Ա Յ Ա Յ Ա Ն Ե Յ Ի Ո Յ  
Ա Ր Ք Ե Թ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ա Ց , Ե Թ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ա Ց , Վ Ա Ր Դ Ա Մ Ե Տ Ա Ց , Ք Ա Յ Ա Ն Ա Յ Ի Ց Ե Կ Ս Ա Ր Կ Ա Ւ Ա Գ Ա Ց

Ա յ լ բ ե ց ե ա լ և հ ա ր ա զ ա տ ե ղ բ ա յ ր ն ե ր Մ ե ր ի Ք ր ի ս տ ո ս , զ ի ն ո ւ ո ր ե ա լ ս պ ա -  
ս ա ւ ո ր ն ե ր Ս . Ե կ ե ղ ե ց ւ ո յ ս .

Մ ի ա ս ի ր ո ւ և մ ի ա խ ո ր հ ո ւ ր դ դ ի մ ա ւ ո ր ե ց ի ն ք ա ն գ ա մ մ ը և մ ե ծ և ո ք ա ն -  
չ ե լ ի ա ւ ե տ ի ս ը մ ե ր Փ ր կ չ ի ն Յ ի ս ո ւ ս ի Ա . Ծ ն ն դ ե ա ն և Ա ս տ ո ւ ա ծ ա յ ա յ ա ն ո ւ թ ե ա ն ՝  
ա յ ն հ ա ս տ ա տ հ ա ւ ա տ ք ո վ , թ է ա մ է ն տ ա ր ի մ ե զ բ ա շ խ ո ւ ո դ ա յ ս ա ւ ե տ ի ս ը կ ր ն ա յ  
օ զ ն ե լ մ ե զ հ ա ն ե լ ո ւ մ ե ր հ ի ն զ գ ե ս ո ն ե ր ը , դ ա ռ ն ա լ ո ւ հ ա մ ա ր ն ո ր մ ա ր դ ե ր , ի ն չ -  
պ է ս կ ը պ ա տ ո ւ ի բ է մ ե ծ ա ռ ա ր ե ա լ ը՝ « զ զ ե ն ո ւ լ զ ն ո ր մ ա ր դ ն՝ ո ր ը ս Ա ս ո ւ ծ ո յ ն -  
հ ա ս տ ա տ ե ա լ է ա ր դ ա ր ո ւ ր ե ա մ բ ե ւ ս ր բ ո ւ ր ե ա մ բ ի ն ը մ ա ր տ ո ւ ր ե ա ն ն » (Ե փ ի . Դ . 24) :

նոր՝ ոչ արտաքին զգեստներով, ի ցոյց մարդկան, այլ հոգիսով նոր, յետ անկեղծ ու խոր ինքնավերանորոգման։ Այտպէս պիտի նմանէինք այն կեղծաւոր փարիսեցիներուն, որոնք «սրբեն զարտակին զբաժակին եւ զսկաւառակին, եւ ի ներքոյ լի են յափէտակութեամբ» (Մատք. ԻՊ. 25)։

Ի՞նչ զսեմ և ի՞նչ զեղեցիկ է հոգեւոր կոչումը քահանայական, այն է միջնորդ հանդիսանալ և օգնել որ մեր ժաղովրդի զաւակները սորտին Աստուծոյ ժօտենալ և իրենց հոգիներու փրկութեան ճանապարհը զտնել։ Աստուածային սիրոյ զործիքներն էք Դուք Զեր հաւատացեալներու ծոցին մէջ, ուսուցանող էք և դաստիարակ, սրբացնող և միտիթարող, և բոլորի համար անխափի՝ զթառատ հոգեւոր հայրեր։ Դուք կոչուած էք առաջնորդելու Զեզ յանձնուած հօտը, նման բարի և քաջ հոգուին, որ «զանձն իւր գնել ի վերայ ոչխարաց»։ Եշանուութիւնը, զոր ունիք, ամէն բանէ առաջ նուիրումի և ծառայութեան աշխատանք մըն է։ Զմունանք Տիրոջ խօսքը՝ «Որ մեծն է ի ձեզ՝ եղիցի իրեն զերսն, եւ առաջնորդն իրեն զսպասաւորն» (Պուկ. ԻԲ. 27)։

Եշանուութեան ծարաւը պէտք է յագեցնենք ծառայելով։ Եկեղեցին մէջ իշխել կը նշանակէ ծառայել։ Եկեղեցին մէջ առաջնորդել կը նշանակէ նուիրուիլ։ Եկեղեցին մէջ բարձրանալ կը նշանակէ «մեծանալ զործովի բարութեան» (Ա. Տիմ. Զ. 18)։ Բարձրանալ՝ հաւատաքով ու բարի զործերով, բարձրանալ՝ խոնարհութեամբ և պարկեցառութեամբ, բարձրանալ՝ բարձրացում չկամենալով։ Զի «օրէ կամին մեծանալ՝ անկանին ի փորձութիւն եւ յորոգայր, եւ ի բազում ցանկութիւն անմիտս եւ վնասակարս, որք ընկդմեն զմարդիկ ի սատակումն եւ ի կորուս» (Ա. Տիմ. Զ. 9)։

Զփորձութինք մտածելու, թէ խելք ունեցողը պարկեցա ըլլալու պէտք չունի։ Զփորձութինք մտածելու, թէ բարեմտութիւնն ու խոնարհութիւնը տկարութիւններ են։ Զփորձութինք մտածելու, թէ միջոցներու մէջ խարութիւն չգնելը ճարտարարութիւն է։ Ճշմարիտ իմաստութիւնը պարկեցառութեան և ուղղամտութեան մէջ կը նայ ծաղկիլ և պտուղ տալ, այլապէս ամէն իմացական կարողութիւն, իր բոլոր հնարաւորութիւններով և իրաւ արժէքներով իսկ, փոշի կը դառնայ ու կը ցնդի, և կամ առաջին անձրեւին ցեխի կը վերածուի։

Ուշից փորձութիւն մը, որ աւերներ կը զործէ մեր եկեղեցական կեանքին մէջ, նիւթական շահի ծարաւն է, «զի արմաս ամենայն չարեաց արծարսիրութիւն է, որում ոմանց ցանկացեալ՝ վրիպեցան ի հաւատոցն, եւ զանձինս արկին ընդ բազում ցաւով» (Ա. Տիմ. Զ. 20)։

Ի՞նչ ունայնութիւն հոգեւորականի մը համար դրամը սիրել և ձգտի հարստութիւն դիզելու, երբեմն նոյնիսկ տգեղ և ապօքէն միջոցներով։ Ինչքա՞ն աղքատութիւն, ինչքան խեղճութիւն կայ այդպիսի հարստութեան մէջ։ Եւ ի՞նչքա՞ն անկորնչելի հարստութիւն ունին բոլոր անոնք, որ Պօղոս առաքեալի նման ոչինչ ունին, բայց ամէն բան ունին։

Սպանիչ փորձութիւն մըն ալ նախանձն է ու ատելավառ ողին, որ ատեն ատեն իր ու ճանկին մէջ կ'առնէ նաև մեր հոգեւորականներէն ումանց սրաերը, «որ տապին ի խնդիրս հակառակութեան, ուստի լինին նախանձ, իեռ եւ հայնոյութիւն եւ կարծիք չարեաց» (Ա. Տիմ. Զ. 4), և «որ իեռ եւ նախանձ, անդ է անկարգութիւն եւ ամենայն իրք չարք» (Յակ. Գ. 16)։

Հարկ է՝ մաքրել և ազատել սիրաց նախանձի ժանդէն, որպէսզի հոգիին արտին մէջ կարենան աճիլ և դէպի արև բարձրանալ ոսկի հասկերը սուրբ զգացումներուն, արդար մտածումներուն և սիրոյ զործերուն։ Հսկեցէք և արթուն մնացէք մանաւանդ, որ սէրը չցամքի։ Մէրը սրբողն ու սրբացնողն է մեր սըրտերուն։

Եղբայրներ Մեր ի Քրիստոս, ճշմարտապէս սիրենք զիրար, սիրենք մեր Եկեղեցին, սիրենք մեր հաւատացեալները։ Մարդիկ երբ բան մը միատեղ կը սիրեն, զիրար ալ կը սիրեն։ Ով որ կը նախանձի և կ'ատէ իր հոգեւոր Եղբայրը, այդ նշան է, որ ան չի սիրեր Եկեղեցին։ Զիրար սիրելով, իրարու աշխատանք զնահատելով, Եղբայրաբար իրարու օգնելով, պարկեշտորէն իրարու զործակցելով, իրաւ սիրած պիտի ըլլանք մեր Եկեղեցին, մեր Ազգը և մեր սուրբ զործը։

Ո՞վ Տէր, հեռացուր մեր Եկեղեցիի սահմաններէն իշխելու մարմաջը, արծաթսիրութիւնը և նախանձը, և վերադարձուր Քու բոլոր ծառաներդ դէպի պարզ և յաւերժ ճշմարիտ պատուիրանները, որ մեզ աւետուած են մեր նախնեաց լրյու հաւատքով։

Սիրելիք Մեր, «յիշեցէք զառաջնորդս ձեր, որ խօսեցան ձեզ զբանն Ասուծոյ, հայեցեալք յելս զնացից նոցա՝ նմանող Եղերուի հաւատոցն» (Երբ. Ժ. 7), և «օրինակ լինիջիք հաւատացելոց՝ բանիւք, զնացիւք, սիրով, հաւատովիք եւ սրբութեամբ» (Ա. Տիմ. Դ. 12)։

Թող Աստուած օրհնէ մեր Ս. Եկեղեցին և անոր բոլոր սպասաւորները, և դալարեցնէ անոնց զաւագանը ինչպէս Ահարոնին, «որ արձակեաց շառաւիդ եւ ծաղկեաց ծաղիկ եւ երեւեցոյց ընկոյզ» (Թիմ. Ժ. 8)։

Ծնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ողւոյդ ձերում, ամէն։

Տաւա կոնդակս ի 14-6 յաւնուարի  
1957 Փրկչական ամի,  
եւ ի տօւմարին Հայոց ԱՆՁ,  
ի Ս. Եղմիածին, Հմբ. 58

(ԿՎԻՔ)

ՎԱԶԳԻՆ Ա.  
ԴԱՅՐԱ.ԳՈՅՆ. ՊԱՏԻՒԱՐ ԵԿ  
ԱԿԹՈՂ.ԽԱԿՈՍ ԱՄԵՆԱՍ. Հ.Ա.ՅՈՒ

\* \* \*

Փոխան ԱԽՈՒ-ի խօսքին, ամսագրիս այս թիւին մէջ կը հնչէ մեր սիրեցեալ եւ Վեհափառ Հայրապետի ծայնը։ Եւ որբան պատկի ժամանակին կուգայ այդ Հայրական եւ հեղինակաւոր ծայնը։ Կը զտուինք Մեծ պահոց ապաշխարանքի օրերու մէջ։ Եկեղեցականներս յատկապէս այս շրջանին է որ մեր հաւատացեալ հօտը կը հրաւիրենք յուղութիւն եւ յապաշխարութիւն։ Նոյնը կ'ընէ Եկեղեցւոյ Գերազոյն Պետք բոլոր նոցեւոր պաշտօննեաններուս։ «Զի գուցէ որ այլոցն քարոզեմք՝ մեր անպիտան գտանիցիմք»։ Ընդունինք իր խօսքերը վերէն իջնող ոսկենոս անձրեւին պէս։ որովհեան արդարիւ «տեղ ոսկի տեղայր» Վեհափառ Հայրապետի այս սրբատառ կոնդակին մէջ։ Թող այդ պարզ բայց պայծառ պատզամները արծարծեն մեր հոգիներու մէջ «զշնորհսն Սատուծոյ որ են ի մեզ ի ծեռնազրութիւնէ» քահանայական սուրբ կարգի։

ԽՄԲ.

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՍԱՅԹԱՔԻԼ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆԻԼ

(Ա.Խ.Ա.Ա. ՈՐԴԻՌԻՇ Ա.Խ.Ա.Բ.)

Ղաւկ. Ժե. 11 - 32

Յիսուսի առակներուն զեղեցկագոյնը կը համարուի Անառակ որդիի առակը: Հայր մը երկու զաւակներ ունի, զորս կը սիրէ հաւասար սիրով: Տան մէջ ամէն բան ճախէ և առատ: Կրտսեր զաւակը սակայն տունէն գոհ չէ. ուստի հօրմէն իրեն ինկած ժառանգութիւնը առնելով հեռու երկիր կ'երթայ, և կը սկսի անառակ կեանք առդրութիւնը. իր ունեցածը կը վատնէ. կը գժրախտանայ. երկրին մէջ սով կը տիրէ, կը հարկազրուի խոզերու հովիւ ըլլալ. անոնց կերած եղջիւրէն ուտել կը ցանկայ, այդ իսկ ձեռքը շանցնիր: Ի վերջոյ խելքը գլուխը կուգայ, կը տեսնէ իր անկումը. հօր կարօտը և սէրը զինք կը քաշեն, սարի կ'ելլէ և տուն կը վերացանայ ու հօրմէն ներողութիւն կը խնզրէ: Հայրը կը ներէ. բայց մեծ եղբայրը չի ներեր. հայրը կ'աշխատի անոր սիրտը շինել: Մեծ ուրախութիւն տեղի կ'ունենայ տան մէջ, քանզի այս տղան մեռած էր ու ողջնցաւ. կորսուած էր ու գտնուեցաւ:

Այս առակը նկատուած է Աւետարանի մէջ փոքրիկ աւետարան մը: Եթէ Աւետարանը կորսուէր և մնար լոկ այս առակը, պահուած պիտի ըլլար անոր կարեսոր ու հիմնական վարդապետութեանց ամփոփումը: Եթէ ամբողջ Աւետարանը միայն մէկ համարին մէջ ամփոփել հարկ ըլլար, այդ պիտի ըլլար Յովհ. Գ. 16. «Զի այնպէս սիրեաց Ասուած զաւիսարհ, մինչեւ զիրդին իւր միածին ես. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի կորիցէ, այլ ընկալից զիեանսն յաւիտենականս»: Իսկ եթէ ամբողջ Աւետարանը առակի մը մէջ խտացնել անհրաժեշտ դառնար, անկասկած ատիկա պիտի ըլլար Անառակ որդիին առակը:

Արդարեւ այս առակը այնքան բազմակողմանի է որ կեանքի զրեթէ բոլոր երեւոյթներու մասին թելազրանքներ կը պարունակէ իր մէջ: Ընտանեկան դաստիարա-

կութեան տեսակէտէ մանկավարժը այն առակին մէջ մանկավարժական սկզբունքները ուսումնասիրելու համար առատնիւթեարու կը հանդիպի: Ընկերաբանը՝ ընկերական հարցերու լուծման ի նպաստ խորհութեաններ կը գտնէ: Փիլիսոփան՝ իր իմաստափրական խորունկ մտածումներուն համար առաջձ կը ստանայ անկէ: Հոգիբանը՝ կրօնական կեանքի փորձառութիւնը վերլուծելու համար տարրեր ձեռք կը բերէ: Բարյագիկը՝ բարոյական կեանքը կառավարող սկզբունքներ կը տեսնէ: Բոկ ատուածաբանը՝ Աստուծոյ, մարդու, մեղքի, պաշխարանքի և այլ կրօնական նիւթերու մասին ձոյն մթերք մը կը գտնէ այս առաջ կին մէջ: Այս առակը մարդ որքան ուսումնասիրէ այնքան սերտելիք նոր գալափարներ իր աչքին առջեւ կը պարզուին: Ամերիկացի հեղեցեցական մը տարի մը շարունակ իր կիրակնօրեայ քարոզներու նիւթը ըրած է այս առակին պարունակած կրօնաբարյական կէտերը և երբեք նիւթի պակաս չէ զգացած:

Անառակ որդիի այս առակը մարդկային կեանքի փորձառութեան յստակ մէկ պատկերն է: Անմեղ երիտասարդ մը ի՞նչպէս կրնայ սիստը կեանքը, մը առաջնորդուիլ, ի՞նչպէս կը սայթաքի բարոյապէս, ի՞նչպէս իր ըրած սիստը կը տեսնէ, ի՞նչպէս դարձի կուգայ, ի՞նչպէս իր սիստը կը շտկէ, և ապա ի՞նչպէս կրկին իր նախկին բարոյական բարձրութեան կը ձգտի: Այս և նման օրինակ բոլոր հարցեր որոշապէս կը պարզուին անոր մէջ:

Աակայն այսքան թանկագին առակ մը ինչո՞ւ չորս աւետարաններէն միայն մէկուն՝ Պուկասու մէջ զրուած է, և միւս երեքին մէջ չէ արձանագրուած:

Այս առակին մէջ երկու եղբայրներէն մեծը հրեաները կը ներկայացնէ, իսկ կը սուսունակները: Հրեաներ կը պնդէն թէ իրենք Աստուծոյ հաւատարիմ ու հազարդ զաւակներն են, իսկ հեթանոսները Աստուծմէ հեռացած անառակները: Բայց անոնք Յիսուսը մերժելով իրականութեան մէջ անապարծ ու շփացած զաւակներ եղան, և հեթանոսներ քրիստոնեայ դառնալով Աստուծոյ շնորհներուն արժանացան: Աւրիշ խօսքով, առաջինները վերջինն և վերջինները առաջին եղան:

երբ հեթանոսներ քրիստոնեայ դարձան, հրեայ քրիստոնեաներէն ոմանք կը խօրհէին թէ անոնք արժանի չեն քրիստոնէութեան բարիքները ուղղակի ընդունելու, քանզի Աստուծմէ հեռու ապրած էն: Քրիստոնեայ ըլլալու համար պէտք է որ անոնք նախ ուղղափառ հրեայ ըլլան, Արքահամու սերունդ համարուին, Շաբաթը պահեն, օրէնքին ձեւակերպութիւնները կատարեն, և ապա Յիսուսի կրօնքը ընդունելու արժանիք ցոյց տան:

Պօղոս առաքեալ, որպէս հեթանոսաց աւետարանիչ, հակառակեցաւ հրեաներու այս գաղափարին և ըսաւ. «Անզամ մը որ գուք ի Քրիստոս մկրտուեցաք, Քրիստոսը հագած էք, (այսուհետեւ) տարբերութիւն չկայ հրեայի կամ հեթանոսի, ծառայի կամ ազատի, արուի կամ էզի միջն. վասնզի գուք ամէնքդ ալ մէկ էք Քրիստոս Յիսուսով: Եթէ գուք Քրիստոսին էք, ուրեմն Արքահամու սերունդն էք, և ըստ խոստմունքի՝ ժառանգներ» (Գաղտ. Գ. 27-29): Սուրբն Պօղոսի կարծիքով, հեթանոսներ կրնային ուղղակի քրիստոնեայ դառնալ, որքան ալ անտակ եղած ըլլան անցեալի մէջ, առանց կատարելու հրէական կրօնի ձեւակերպութիւնները: Քրիստոնեայ ըլլալու համար սակայն էականն ու կարեւորը հաւատքն էր և անոր համապատասխան կեանքն ու գործը:

Ղուկաս՝ Պօղոս առաքեալի հետ համակարծիք էր այս խնդրոյ մէջ. անոր հետ միասին ճամբարդած ու մօտէն շփում ունեցած ըլլալով աղջուած էր անկէ միծապէս: Եւ քանի որ Ղուկաս իր աւետարանը հեթանոսութենէ դարձի եկած քրիստոնեաներուն համար գրած է, Անառակ որդիին առակը յատկապէս փնտաած, գտած ու դրած է իր գրքին մէջ, քաջալերելու համար հեթանոսներուն քրիստոնէութեան գարձը: Ճիշդ միւնոյն պատճառաւ է որ միայն Ղուկասու աւետարանին մէջ կը հանդիպինք բարի Սամարացիի առակին (Ղուկ. Ժ. 30-37), և տասը բորոտներու բժշկութեան (Ղուկ. Ժ. 12-18), որոնցմէ մին Սամարացի էր և Յիսուսի երախտագիտութիւն յայտնեց. իսկ միւս ինը հրեաներ էին և բժշկուելէն վերջ չերեցան Յիսուսին գէթ չնորհակալութիւն յայտնելու համար: Այս առակները ցոյց կուտան թէ Սամարացի-

ներ հեթանոս ըլլալով հանդերձ անընդունակ չէին բարի ըլլալու և Աստուծոյ շնորհներուն արժանանալու:

Անառակ որդիի պատմութեան մէջ նկատելի պարագայ մըն է կնոջ բացակայութիւնը իրքեւ մայր և կամ քոյր: Եթէ այս ընտանիքը ունենար բարեպաշտ մայր մը, հաւանական է զաւակները այնպէս կրթուէին որ ո՛չ կրտսերը իր երջանկութիւնը տունէն գուրս փնտոեր, եւ ո՛չ ալ երէցը մնապարծ ու նախանձու մեծնար: Եւ կամ եթէ այս ընտանիքին մէջ զիտակից քոյր մը ըլլար, շատ հաւանական է հօրը և փոքրիկ եղբօրը միջև միջնորդի գերը կը կատարէր և բաժանում տեղի չէր ունենար: Կինը ընտանիքին նրեւակն է ըսուած է, և շատ շիտակ է: Բարեբախտութիւն մըն է ունէ ընտանիքի համար եթէ անոր մէջ կայ բարի ու առաքինի մայր մը, և կամ զիտակից ու քրիստոնեայ քոյր մը: Այդ ընտանիքին մէջ որքան ալ գժուարութիւններ ծագին, անոնք կրնան առաջքը առնել, և անվիթար պահել ընտանիքին երջանկութիւնն ու ներդաշնակութիւնը:

Այս առակին մէջ ուսումնասիրելիք այնքան շատ նիւթեր կան, որոնց ամինուն կարելի չէ անդրագանալ: Ուստի անոր մէջ մեր առօրեայ կեանքին հետմօտէն առնչութիւն ունեցող մի քանի կէտերը միայն խօրհրդածութեան առարկայ ընելով պիտի:

Ա. — Կամքի ազատուրեան բարւոք գործածութիւնը: Աստուած ամէն մարդու տուած է ազատ կամք և գործելու ազատ կարելիութիւն: Բայց այս չի նշանակեր որ մինք կրնանք մեր ամէն ուղաձը ընել առանց պատժի ենթակուելու, և կամ մեր ոյժերը ի զուր վատնելու՝ առանց մինք մեզի վխասելու:

Պըրկ անունով հեղինակ մը կ'ըսէ. «Աղատութիւնը այն ատեն արժէք մը կը ներկայացնէ երբոր օրէնքով սահմանափակուած է»: Աղատ ըլլալ կը նշանակէ յարգել ուրիշներուն իրաւունքը. որքան յարգենք ուրիշներուն իրաւունքը այնքան մեր աղատութիւնը ապահոված կ'ըլլանք:

Անառակ որդին իր աղատութիւնը շիտակ գործածած կ'ըլլար եթէ իր հօր հետներգաշնակ ու երջանիկ կեանք մը ապրելու ջանար, սակայն այնպէս չըրաւ: Ան-

տարակոյս հայրը քանիցս զինքը խթատեց՝ իր փորձառութենէ քաղուած օրինակներով ու համոզիչ փաստերով միտքը փոխելու աշխատեցաւ, որ երջանկութիւնը տունէն դուրս սիստ տեղ մը չփնտէ, բայց ի զուր: Տղան չհամոզուեցաւ, և հօրմէն իր ժառանգութիւնը առնելով գնաց, ու այնքան հեռու երկիր մը զնաց որ, իր հօր ազգեցութենէն բացարձակապէս զերծ, ազատ համարձակ թաղուեցաւ աշխարհի անցաւոր հաճոյքներուն մէջ: Հայրը կրնար զինքը արգիլել, բայց չարգիլեց, իր ազատութեան չի գպաւ, որպէս զի անձամբ իյնաւով ու ելլելով կեանքի փորձառութեան դպրոցին մէջ՝ սորվի այն ճշմարտութիւնը, զոր չուզեց իր հօր տան մէջ սորվիլ, առանց անոր փոխարէն ծանր զին մը վճարելու: Խրատելէն աւելին ընել՝ անոր ազատութիւնը կաշկանդել պիտի ըլլար:

Աստուած ալ մեղաւորը կը զգուշացնէ այլ և այլ միջոցներով, երբեմն հիւանդութեամբ, երբեմն կենաց Բանին քարոզութեամբ և երբեմն ալ նախախնամական դէպքերով, բայց երբ ենթական չարթննար և կը շարունակէ իր չար ճամբան, կը ձգէ զայն որ կեանքի փորձառութեամբը սորվի ինչ որ ուրիշ կերպով չի կրնար ըմբռնել:

Ինչո՞ւ կուտայ Աստուած մեղաւորին այսքան ազատութիւն և չի պատժեր զինք անմիջապէս երբոր մեղանչէ: Ո՞վ կրնայ սակայն տոկալ Աստուածոյ արդարութեան: Ո՞վ կայ որ կ'ապրի այս երկրագունադին վրայ ու չի մեղանչեր: Մարդկային կեանքը իսկոյն կը դադրի աշխարհի վրայ, եթէ այսպէս ամէն մարդ իր ամէն մեղքին համար վայրկենապէս պատժուի: Ասով կամքի ազատութիւնը նաև կը կորսնցնէ իր նշանակութիւնը: Անանիայի և Սափիրայի վայրկենապէս պատժութիւլը բացառութիւն մըն է Աստուածոյ գործելակերպին մէջ, և եղած էր յօրինակ և իրեւ ազգարարութիւն այլոց (Գործք, Ե. 1-11):

Եթէ մարդիկ Աստուածոյ պարտադրանքին ներքե բարի կեանք ապրին, ի՞նչ բարոյական արժէք կը ներկայացնէ այդ բարութիւնը: Երկու գինեմոլներէն մէկը բանտի մէջ զիր և զրկէ զայն ոգելից ըմպելիքէ, իսկ միւսը ազատ ձգէ: Ենթադրենք թէ երկուքն ալ չեն գինովնար, սակայն ժուժկալութեան առաքինութեան տէր է միայն այն

մարդը որ ոգելից ըմպելի գործածելու ազատ ըլլալով հանդերձ չի խմեր: Բանտար կեալն ալ թէն չի զինովնար, բայց խմելու ազատ ըլլալուն համար է որ զերծ է այդ յանցանքէն: Բանութեան տակ եղած բարութիւնը առաքինութիւն չէ և հետեարար իր մէջ արժանիք մը չի պարունակեր:

Մարդիկ երբոր ազատ ըլլան չարը կամ բարին ընտրելու հաւասարապէս, և սակայն չարը ատեն ու բարին ընտրեն, այն ատեն է որ առաքինութիւնը մը գործած կ'ըլլան, և այդ առաքինութիւնը կը բարձրացնէ նկարագիրը, և արժէք կուտայ իրենց արած կեանքիրն: Ասիկա չարին դէմ պայքարելով տեղի կ'աւնենայ, և այս պայքարը կ'ազնուացնէ անհատին ներքին կեանքը:

Աստուած, իրեւ գերազանցապէս ազատ կակ, կը յարգէ մեզի տուած ազատութիւնը Բայց կը պահանջէ որ թէ՛ մեր և թէ՛ մարդ կութեան բարձրագոյն չահերուն համար մենք ալ ի բարին գործածենք մեզի արուած բոլոր պատեհութիւնները: Այդ կերպով միայն իրապէս արժեցուցած կ'ըլլանք մեր ազատ էտկի իրաւունքը և բարի պատերազմը» պատերազմով կատարելութեան զիմել, և յաղթական զուրս զալ կեանքի գոյամարտին մէջ: Անառակ որդիի առակը մեզի կը սորվեցնէ որ մարդ ազատ է իր և հօր տան մէջ և մնալու կամ անկէ դուքս նետելու ինքինքը. բայց հետեւանքները պիտի կրէ անխուսափելիորէն: Կը սորվեցնէ նաև որ մարդ իյնալէն վերջ ազատ է իր անկումի տիզմին մէջ մնալու և կամ անկէ դուքս գտլու:

Բ. — Մելիքին Զարիքը: Մելքը ուրիշ բան չէ բայց եթէ մեր կամքի ազատութիւնը չարաչար գործածելով, Աստուածոյ օրէնքներուն գէմ ազատամբութիւն, որոնց արդիւնքն է Աստուածոյ ներկայութենէն հեռանալ և գժրախտութեան մատնուիլ: Ամէն գժրախտութիւն թէն մեղքի հետեանք չէ, բայց բոլոր մեղքեր կ'առաջնորդեն մարդը հոգեկան գժրախտութեանց: Անհատի մը գերագոյն շահը և ընկերութեան հաւաքական շահը ու երջանկութիւնը Աստուածը հետ ներդաշնակ ապրելու մէջ կը կայանայ: Աստուած, մեր արարիչը երջանիկ է, որպէս հետեւ ամէն ինչ ներդաշնակ է իր մէջ և իր արարչութեան մէջ, իրմէ ներս և իրմէ դուքս: Մարդոց համար ալ այս է միակ

ճամբան երջանկութեան։ Բնականոն կեանքը մարդկային ու է անհատի համար Աստուծոյ կամքին հետ համընթաց ապրիլն է, և Անոյ գրած Օրէնքնիրուն հնազանդիլն է, ըլլան անոնք մեղմէ ներս կամ մեղմէ գուրս։ Այդ Օրէնքնիրու սահմանէն ինքզինքը գուրս նետել՝ կը նշանակէ ինքզինքը արտաքսել երջանկութեան գրախոտէն։ Ամերիկացի մեծ բանասեղծ, Լոնկ Ֆելօ կ'ըսէ. «Ամեն մարդ եղեմական դրանս մը ունի իրեն յառակի, բայց երբ մեզանչէ խզնմանի յանդիմանով նետեալի կ'արտաքսէ զինքը անկի»։ որուն արդիւնքը կ'ըլլայ գժբախտութիւն։

Անառակ որդին իր հօրը տան մէջ որքան երջանիկ էր, նոյնքան մժբախտ եղաւ երբ հեռացաւ անկէ։ Զուկին համար բնականոն կեանքը ջուրին մէջ չարժիլն է. թռչունի մը կեանքը բնութեան հետ համընթաց է երբոր օգին մէջ թուչի առանց արգելքի։ Ասիւծի մը կեանքը բնական է երբ ան լեռնիրու ու գաշտերու մէջ ազատ համարձակ պտըսի։ Մարզը, փրկուած մարդը, երջանիկ է, այսինքն իր բնութեան համաձայն կեանք կ'ունենայ, երբ իր երկնաւոր Հօր տան մէջ է. իսկ ընդհակառակը իր բնութեան հակառակ ընթացքի մը հետեւած կ'ըլլայ երբոր մեղքին գերի գտանայ, և զրկուի Աստուծոյ ներկայութենէն։ Քանզի անբնական է ասիկա իրեն համար։ Բնականոն կեանքը Աստուծոյ հետ ներդաշնակ քալելն է։

Յիսուս երբոր կ'ապրէր մեր երկրագունդին վրայ, թէ և արտաքնապէս ազքատ՝ բայց երջանիկ էր ներքնաւպէս, վասն զի իր Հօր հետ ուզիղ յարաքերութեան մէջ կը գտնուէր ամէն վայրիկեան։ Մարզոց համար տիպար օրինակ է մեր Փրկչին ապրած այս բարձրագոյն կեանքը։ Ինչո՞ւ ցաւ, տառապանք և գժբախտութիւններ կան այսօր աշխարհի մէջ, ինչո՞ւ կոփեներ և բազխուժներ տեղի կ'ունենան միեւնոյն ազգի զաւակներուն միջն։ ինչո՞ւ համերաշխութիւնը կը պակսի մարզոց մէջ։ Ի հարկէ ասոնք առաջ կուգան արտաքին ու ներքին շատ մը պատճառներէ, սակայն զիսաւոր պատճառն այն է որ մենք մէկ և նոյն հօր տան մէջ չենք բնակիր, մէկ և նոյն հօր կամքը չի տիրապետեր մեր սրտերէն, մեր տուներէն և մեր կազմակերպութիւններէն ներս։ Նոյն օրէնքին և նոյն ոգիին չենք հպատա-

կիր, այլ անառակ որդիին պէս մեր սեպհան տեսակէտները միայն կը հետապղնդենք առանց նկատի ունենալու և Հայր Աւետարանին և ԱՄայր Եկեղեցիին» օրէնքները։ Հետեւարար քրիստոնէութեան մեծ Առաքեալը իրաւունք ունի երբոր կ'ըսէ. «Զի բուակն մեղաց ման է»։ ուրիշ խօսքով, նիւթապէս ու բարոյապէս կործանում է մեղքին վարձքը։

Գ. — Զղումի բարիքը։ Երբ անառակ որդին իր հօրը քովին էր երջանիկ էր։ Օր մը իր մոտքին մէջ զաղափար մը մտաւ թէ աւելի երջանիկ պիտի ըլլայ եթէ սհեռու աշխարհ» երթար։ Ի՞նչ պատահեցաւ սակայն։ Օտարութեան մէջ ոչ միայն աւելի երջանիկ չեղաւ, այլ իր ունեցած երջան կութիւնն ալ կորսնցուց, և երբեմնի այս հարուստ տղան սկսաւ անօթի ու անգործ թափառի։ Այս է ահա և հօր տունէն» փախչելու արարքին առաջ բերած տիսուր հետեւանքը։

Երբ վերահասու եղաւ իր գժբախտութեան պատճառին, արթնցաւ իր խզնմտանքը, աւետարանի բառերով, «Եւ եկեալ ի միսս իւր օ ըսաւ. ելլեմ երթամ հօրս ու ներողութիւն խնդրեմ. եթէ նոյնիսկ զիս իրը որդի չ'ընդունի, գէթ իրքն ծառայ չի մերժեր զիս։ Խսկոյն սորքի ելաւ և փրկութեան ճամբան բռնեց, տուն վաղեց, ծռնկի եկաւ հօր առջն, խսոսովանեցաւ իր մեղքը և ներման արժանացաւ։

Հայրը քանիցո ըսած էր իրեն թէ երջանկութիւնը տունէն զուրս փնտուել սիալ է, բայց ինք ըմբռուած չէր այս ճշմարտութիւնը։ Հիմա սակայն շատ ծանր զին մը վճարելէ յետոյ սորքած էր զայն։ Հրէից իմաստունը կ'ըսէ. «Ճշմարտութիւնը ծախուատ» (Առակ. ԽՊ. 23). անառակ որդին արդարէ ծախուատ առաւ զայն, բայց չափազանց սուզ գնով մը։ Իր ընթացքին մէջ օրինակի կէտը այն է որ կրցաւ շտկել իր սիստը։ Կոլտումիթ կ'ըսէ. «Մեր մեծութեան փառքը կը կայանայ, ոչ թէ բնաւ չիյնալու մէջ, այլ ելլել կարենալու մէջ, ամէն անգամ որ կ'իյնանք»։ Ըստ Ամբրոսիոսի, «Իրական զջումը սիսալը զադրեցնելն է»։ Ասիկա ճշմարտիս ապաշխարութեան նախաքայլն է, տեսնել սիսալը և զայն խսկոյն զադրեցնել։ Մարդ մը որ չի տեսներ իր սիսալը և չ'ան-

գրադառնար իր գործած յանցանքին վրայ չի կրնար անկէ իր օձիքը աղատել :

Իրական զզջումի յաջորդ քայլն է խոստովանիլ յանցանքը : Անառակ որդին խոստովանեցաւ իր յանցանքը թէ՛ Աստուծոյ և թէ՛ իր հօր առջն, և ինքզինք արդարացնելու պատճառանքներ չի հիւսեց : Աղամ երրոր մեղանչեց՝ իր յանցանքը կնկան վրայ ձգեց, և այն ալ օձը պատասխանառու նկատեց : Բայց երրոր Դաւիթ մեղանչեց, անմիջապէս անդրադարձաւ իր մեղքին վրայ և ըստու . անո կը ճանչնամ իմ յանցանքներս, ու իմ մեղքս միշտ առջն է : Քեզի՞ և միայն Քեզի՞ զէմ մեղանչեցի, և Քու աչքերուդ առջեւ չարութիւն ըրի՞ (Սաղմ. Ծ. 3-4): Եւ Դաւիթ ներման արժանացաւ :

Խոստովանանքէ վերջ իրական զզջումի յաջորդ քայլն է հատուցում ընել ամէն անոնց, որոնց զէմ անարդարութիւն գործուած է : Զաքէսս երբ Յիսուսի առջն խոստովանեցաւ, այլ խոստացաւ հաւե քառապատիկ հատուցում ընել այն մարդոց՝ որոնց անիրաւութիւն ըրած էր (Ղուկ. ԺԹ. 1-10):

Ինչպէս մեղքը դժբախտութիւն առաջ կը բերէ, զզջումն ալ ընդհակառակն իր ետեւէն կը բերէ բերկրութիւնն և ուրախութիւն թէ ապաշխարողին և թէ իր պարագաներուն համար : Անառակ որդիին բաժանումով տիրութիւն կը տիրէր իր հօր տան մէջ, իսկ երբ վերադարձաւ՝ տիրութիւնը ցնծութեան փոխուեցաւ : Երբ նա տունէն կը հեռանար բնաւորութեամբ շատ խրոխտ, ինքնահաւան և իմաստակ էր, իր վերադարձին սակայն փոխուած էր հիմնովին, և եղած էր խոնարհ, զգաստ և խոհեմ : Կեանքի դառն փորձառութիւնը աղնուացուցած էր իր բնաւորութիւնը : Հայրը ներեց իրեն՝ երբ տեսաւ իր վրայ զզջումի իրական յատկանիշները : Աստուծած ալ, որպէս մեր երկնաւոր Հայրը կը ներէ մեզի մեր մեղքերը, պայմանաւ որ իրական ըլլայ մեր զզջումը, և անկեղծ մեր դարձը : Պետրոս ներման արժանացաւ իր ծանր ուրացումէն վերջ որովհետեւ անդրադարձաւ իր յանցանքին և ուղացաւ դառնապէս :

Կեանքը ելեւէջներէ կը բաղկանայ : Երանի թէ մարդկային կեանքի մէջ սայթայքումներ բնաւ չպատահէին, և մարդիկ

սորված ըլլային զգաստութիւնը, պարկել տութիւնը և խոնարհութիւնը, առանց անոնց փոխարէն ծանր զին վճարելու : Եւ քանի որ մարդիկ կատարեալ չեն, և իրեն հողեղէն արարածներ, ենթակայ են միշտ սխալելու, հետեւաբար պէտք չէ ուեէ մարդ յուսահատի եթէ սայթաքումներ ունենայ իր կեանքին մէջ :

Այն որ կը վազէ, բնականաբար երբեմն կ'իյնայ, այն որ կը պայքարի երբեմն կը պարտուի, սակայն պէտք չէ վհատիլ . կատարելութիւնը պակասութիւններուն յաղթելով ձեռք կը բերուի : Կեանքի պայքարին մէջ յուսահատիլ՝ դասալիք ըլլալ կը նշանակէ . դասալիքը կը կորսնցնէ իր ապրելու իրաւունքը :

Ուստի, մի յուսալքուիր եթէ կեանքիգ մէջ սայթաքում ունեցած ես, խկոյն ապաշխարհէ՛, շտկէ՛ ինքզինք և անկումդ իրը միջոց գործած է քու վերելքիգ : Անառակ որդին իմաստութիւնն ունեցաւ տեսնելու իր անկումին խորութիւնը և անոր մահացու հետեւանքները մէկ կողմէն, և անդրագառնալու անսահման սիրոյն և անշիշաչարութեան իր հօր, միւս կողմէն, և վճարկանօրէն որոշեց վերադառնալու իր հօր տունը և վերադառնելու իր կորսնցուցած երջանկութիւը :

Բոլոր անոնք որ այս կամ այն ձեւով հետացած են իրենց Հօր տունէն, և կը վերագառնան հոն հաւատքով և ապաշխարանքի ջուրով մաքրուելէ վերջ, իրենց ուներուն վրայ նետուած պիտի տեսնեն արդարութեան պատմունանը, և իրենց պիտի տրուի որդիութեան պատուի մէջ վերահաստատման իշխանական մատանին, և ուրախութիւն պիտի ըլլայ իրենց համար երկի վրայ և երկինքի մէջ :

ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՋԵԱՆ





## ՈՏԳԵՐՈՒՆ ՏԱԿ ԲՈԼՈՐԻՆ

Յոխորս եւ բիրս այս մարդուն, կերպարանքին դէմ առ դէմ,  
Ե՛ւ բընութիւն ե՛ւ անհատ պիս' ընկնըւէր անվըրէալ:  
Կըրակն իրաւ իր խօսքին եւ նայուածքին վըրդովիչ  
Գաղտնիքը զես մ'էր կարծես, չուրեցն որուն ունեին

Հոգի մը ներս բաշելու, խեղդելու ուժը ծածուկ:  
Հըպարտութեան այլամերժ պատըզամին ներփեւէն  
Կ'անցնէին կին, պատանի, մարդերն ամէն դիպուածի,  
Պարտեալներու խումբը այս, դառնալով ուրշն իր ծիրին:

Կը յօժարէր եւ երբեմն չէր յօժարէր նայուածքն իր:  
Կարծես լրման յազեցած, իր պողպատին մէջ հըզօր,  
Ի զոհացումն իր եսին անոնի ընդմիւս ապրէին:

Մինչեւ որ զար օրը սեւ, եւ ան գերին իր սիրոյն՝  
Իյնար յանկարծ զըլիսիվայր, խոնարհէր եսը իր մեծ  
Պարտեալներու ցաման դէմ, ոսերուն տակ բոլորին:

Ա. Ն Ե Լ.





## Պ Ա Ռ Ո Ւ Դ Ա

Հազար ձեւով, հազար լեզուով կը կարկաչէ կեանիք նորէն,  
Չըմեռէն վերջ ահաւասիկ կ'երգէ արեն «ճրաւափառ»,  
Ու կը ծըծեն Երազ ու Սէր մարդ ու մըրշիւն ծաղիկ ու ծառ,  
Կը հարսնանայ Երկիրն դարձեալ, կը խըլըրտի ընդերֆներէն :

Անյազօրէն կ'ըմպէ նիմա հողը ըողերը արեւուն,  
Պիտի ըլլան զինի ու նաց ու երգ ու իղձ ու բոյր ու բոյր,  
Դաւս ու հովիս, լեռ ու անտառ պիտի փոխէն հազար հրապոյր,  
Կ'երգէ արդէն սիւն իր սրբինզն սիրատոչոր հոգիներուն :

Հօն ժիւին տակ զոյգ մը քըռչուն ահաւասիկ կը սփնեն բոյն,  
Ու նոր կեանիքն հոն, նոր ըունչով պիտի կրրկնեն տաղերը նին,  
Ընկերակցի պիտի անոնց առաւօտեան վինը հովին,  
Նոր կարօսով ու նոր խանդով պիտ' ողջունուի փառնն արեւուն :

Դուն կ'ունկընդրե՞ս, կը ձայնակցի՞ս այս համերգին հազարաձայն,  
Կը մասնակցին որուն ամեն ինչ, հիւլէէն մինչեւ ասողեր,  
Տիեզերքի Ոգին է որ հարսնանիքի կուտայ հրաւէր,  
Կոչունիքի են մարդն ու մեղուն, ծիլն ու ծաղիկ, իրերն համայն :

Մ. ՄԱՆՈՒԿԵՅՆ



## ԲՈՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՍԵՐԱՍՏԻՈՅ

#### Ա. ՆՇԱՆ ՎԱԼԵՔԻՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Մատթէոս Առահայիցի (ԺԲ. դար), որ Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութեան պատմութեան հայկական գլխաւոր արքիւրնէ, Պետրոս Փետագարձ կաթողիկոսին մահուան (շուրջ 1057) առթիւ միայն կը զրէթէ զայն թաղած են Ս. Նշանի վանքը (էջ 127-128, հր. Վաղարշապատ), բայց չըսկըթէ այդ վանքը կամ Ս. Նշան եկեղեցին չինած է Սենեքարիմ։

Սմբատ սպարապետ, որուն ժամանակագրութիւնը, մեծ մասամբ համաօտութիւնն է Առահայիցիի պատմութեան, ոչ վանքին հիմնագիրին և ոչ ալ Պետրոս կաթողիկոսին թաղումը կը յիշէ։

Արիստակէս Լառտիվերտցի (Ժ.-ԺԱ. դար), որ ժամանակակից է Սենեքարիմի, կը պատմէ թէ Սենեքարիմի որդին Ատոմկ. Պոլիս երթալով երաշխաւոր եղաւ Պետրոս կաթողիկոսին համար, զոր կայսրը չէր արտօներ Պոլիսէն հեռանալ, և բերաւ իր քաղաքը՝ Սեբաստիա, ուր անոր բնակութեան յատկացուց ազհանգիստ սրբոյ Նշանին (այսինքն Ս. Նշանի անունով կառուցուած եկեղեցիին կամ վանքին մէջ բնակրան մը) սզր ինք (ԱՏՈՄ) չինած էր բազմայարդար զարդարանքներով և մեծապայծառ վայելչութեամբ։ Պետրոս կաթողիկոս երկու տարի հոն ապրելէ ետք վախճանեցաւ» (\*)։

ԺԲ. դարու ժամանակագիր Սամուել Անեցի, որուն գործը հաւաքում մըն է ծառօթ և կորսուած հայ պատմագիրներէ, երկու անգամ կը յիշէ Ս. Նշանի վանքը։

(\*) «Էսէկ Ատոմ որդին Սենեքերիմայ առեալ զնա յերաշխիս, ած ի քաղաքն իւր ի Սեբաստիուազը, և տուեալ նմա տեղի բնակութեան զհանգիստ սրբոյ Նշանին, զոր իւր չինեալ էր բազմայարդար զարդարանօքն և մեծապայծառ վայելչութեամբ, յորում տեղւոց կեցեալ ամս երկուս, փոխեցաւ ի Քրիստոս» (հր. Վենետիկ, էջ 60)։

Առաջին անգամ Պետրոս Գետագարձին Սալնապատի Զորագանք անուն վանքէն խարէութեամբ Անի տարուելուն, կաթողիկոսական գահէն զրկուելուն, բանտարկութեան և նորէն գահ բարձրանալուն առթիւ։ «Այս զէպքերէն ատեն մը ետք, կը զրէ Սամուել, աէր Պետրոս գառնացած գնաց Սեբաստիա, Վասպուրականի Սենեքարիմի քով, և հոն մեռնելով թաղուեցաւ Ս. Նշանի վանքը», (Հաւաքմունի ի գրոց պատմագրաց, հր. Վաղարշապատ, 1893, էջ 107)։ Երկրորդ անգամ, Պետրոս կաթողիկոսին մահուան յիշատակութեան առթիւ։ «507ին (1058 կամ 1059 թիւին, ուրիշ ձեռագիրներու մէջ 508ին) աէր Պետրոս Սեբաստիոյ մէջ զախճանեցաւ և թաղուեցաւ Ս. Նշանի վանքը» (անդ, էջ 112)(\*)։

ԺԲ. դարու պատմագիր Վարդան, Պետրոս կաթողիկոսին Պոլիս երթալու և վերադարձին առթիւ կը զրէ թէ «Սենեքարիմի որդիները անոր տուին այն վանքը, զորյանուն Վարագայ սուրբ Նշանին շինածէին» (\*\*). Առաջին, նոյն պատմագիրը, իր Աշխարհացոյցին մէջ, ուր յիշուած են ժամանակին նշանաւոր վանքերը և յանձախ սուրբերու նշանաբներն ալ, Սեբաստիոյ մէջ կը յիշէ միայն «Սուրբ Յառասունքն», ամենայն հաւանականութեամբ համանուն վանքը։ Ս. Նշանի վանքը և Վարագայ Ս. Նշանը (Խաչը) ըստ երեւոյթին համբաւաւոր չիին ԺԲ. դարուն։

Զամշեան է որ առաջին անգամ, համադրական Հայոց պատմութեան մը մէջ, Ս. Նշանի վանքին հիմնարկութիւնը վերադարձ է Սենեքարիմի (Բ. էջ 903), անչուշտ հետեւելով Յայումաւուրբներու և թերեւս ուրիշ յիշատակագրութիւններու, որոնց ո՞չ հեղինակը և ո՞չ ալ զրութեան

(\*) «... աէր Պետրոս գնաց առ Սենեքարիմ վասպուրականի ի Սեբաստիա և անդ հանգաւ և եղաւ ի վանս սուրբ Նշանին» (հր. Վաղարշապատ, էջ 107)։

«Ի Ել թվին փոխեցաւ ի Քրիստոս տէր Պետրոս ի Սեբաստիա և եղաւ ի վանս սուրբ Նշանին» (անդ, էջ 112)։

(\*\*) «Էսէկ Ատոմախ կայսր» գնայ տէր Պետրոս և զառնայ ի Սեբաստիա, և որդիքն Սենեքերիմայ տան նմա զվանքն զոր յանուն Վարագայ սուրբ Նշանին շինեալ էին» (հր. Վենետիկ, էջ 98)։

ժամանակը ծանօթ է ընդհանրապէս։ Սաւկայն ԺԵ. գարուն գրուած և Գրիգոր Խլաթեցիի (1350—1425) յօրինած Յայսմաւուրքին մէջ է միայն որ կը գտնուի այս տեղեկութիւնը, մինչ Տէր Խորայէլի կոչուած Յայսմաւուրքին մէջ(\*), որ աւելի հին է, Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութիւնն իսկ չէ յիշուած, և թրքական առաջին արշաւանքին ատեն սպաննուած Հայերն ալ մարտիրոս չեն համարուած։

Անշուշտ Յայսմաւուրքներու վրայ հիմնուելով է որ Յովհաննէս եպիսկոպոս Սեբաստիոյ իր անտիպ պատմութեան առաջին գլուխին մէջ (համառօտուած Դիւան Հայոց Պատմութեան, Ժ. էջ 383, նոյնութեամբ Նաթանեան, Տեղեկագիր և այլն, էջ 28) և Հ. Հ. Ասկեան, Սեբաստիոյ վանիերը, Ա. Մաս, Սեբաստիա բաղաքի վանիերը, էջ 34, հիմնուելով Նաթանեանի և Վիեննայի Մխիթարեանց երեք Յայսմաւուրքներուն վրայ, ամէնքն ալ ԺԵ.-Ժ. գարէն, և Օրմանեան, Ազգապատում, էջ 1198, ըստ երեւոյթին հետեւելով Զամչեանի, նոյն տեղեկութիւնը կը կրկնեն։ Սակայն նոյն Յովհաննէս Սեբաստիոյն, Ս. Նշանի վանքին իր անտիպ նկարագրութեան մէջ, յիշելով հանդերձ վանքին կառուցումը յանուն սուրբ նշանին (ամենաստանս այս որ կառուցեալ է յանուն արքիափայլ սրբոյ նշանի Տեսառն), Սենեքարիմի կը վերագրէ միայն Ս. Նշան եկեղեցիին կառուցումը։ Արդ, Ս. Նշան եկեղեցիին կից կը գտնուին Ս. Կարապետ և Ս. Աստուածածին անուն երկու եկեղեցի, որոնք, ըստ տեղական աւանդութեան, չինուած են առաջինը՝ Ս.

(\*) Տէր Խորայէլի կոչուած Յայսմաւուրքը Բարիկի Ազգային (Ֆրանսական) Մատենագրարանին թիւ 180 հայերէն ձեռագրին համաձայն հրատարակած է Գ. Պայեան, Կցելով Փրանսերէն թարգմանութիւնն ալ։ Պայեանի հրատարակութիւնը համեմատուած է 1834ին Կ. Պոլիս տպազրուած պաշտօնական կամ Փէշտիմալճեան կոչուած Յայսմաւուրքին հետ։ որուն յաւելուածական մասերն ալ յիշուած են։ Այս հրատարակութեանց արժէքին մասին տես՝ Jean Mécérian, Bulletin arménologique, Deuxième cahier (Mélanges de l'Université Le Saint Joseph, Beyrouth, 1953, tome XXX, fasc 4: — Պայեանի հրատարակութիւնը լոյս տեսած է Patrologia Orientalisի V, VI, XV, XVI, XVII, XIX, XXI հատորներուն մէջ (1919—1930). — Յայսմաւուրքներու քննական հրատարակութիւնն մը գոյութիւն չունի։

Գրիգոր Լուսաւորչի և երկրորդը՝ Թաղէսուաքեալին կողմէ, ինչ որ կը նշանակէ թէ անոնք գոյութիւն ունեիր Ս. Նշան եկեղեցիին շինութիւնէն շատ առաջ։ Հետեւարար, եթէ նոյն իսկ ընդունինք թէ Ս. Նշան եկեղեցիին Սենեքարիմի կողմէ հրմանարկուած է, վանքին հիմնարկութիւնն ալ Սենեքարիմի վերագրելու համար ուրիշ պատմական փաստեր անհրաժեշտ են։

Քաղաքէն գուրս, միջակ բարձունքի մը վրայ Ս. Նշան եկեղեցիէն աւելի առաջ կառուցուած երկու եկեղեցիներուն գոյութիւնը կը հաստատէ այդ վայրին վրայ եկեղեցական կեգրոնի մը գոյութիւնը Սենեքարիմի գաղթէն առաջ։ Ս. Նշանի վանքը եկեղեցիէ մը ու անոր չուրջ քանի մը բնակարաններէ և երրեմն գործոցէ մը բաղկացած հաստատութիւն մը չէ, ինչպէս ինուրիշ վանքերէ ուրանք, այլ մէկէ աւելի եկեղեցիներու, միաբաններու, վանական աշխատաւորներու համար կառուցուած շէնքերու, առաջնորդանիստ բնակարանի մը, ինչպէս նաև գոմիներու և ախոռներու խընթաւորում մը, շընապատուած պարտէզներով, բանջարանոցներով, մշակելի հողերով և զրօսավայրով։ Այսպիսի հաստատութիւնը մը մէկ անգամէն չէ որ կրնայ գոյութիւն առած ըլլալ, այլ ժամանակի ընթացքին, զանազան անձերու նուիրաբերութիւններով և ջանքերով, և կը կրէ յաջորդական սերունդներու դրումը։ Եթէ վանքին յարաբերաբար նոր մասերէն ուրանց հիմնարկուներուն անունը ծանօթ է, պատմութիւնը չէ արձանագրած հնագոյն շինութեանց թուականները և հիմնազիրներուն անունները հարազատ ստուգութեամբ։ Հետեւարար, ինչ որ, ըստ աւանդութեան, կարելի է վերագրել Սենեքարիմի, Ս. Նշան եկեղեցիին, և ոչ վանքին, հիմնարկութիւնն է։ Այս եկեղեցին ըլլալով երեք եկեղեցիներուն ամենէն չքեզը և փառաւորը, և պարունակելով, ըստ աւանդութեան, Քրիստոսի խաչին մէկ մասը, ժամանակի ընթացքին եղած է ուխտատեղի և իր անունը տուած է շէնքերու այն ամբողջ խումբին որ կը կոչուի Ս. Նշանի վանք։

Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութենէն առաջ, քաղաքին մէջ կը գտնուէր հայ եպիսկոպոս մը, իրրե հոգեւոր պետ Ա. R. A. R. @ հայագաւառ ժողովուրդին։ Արդ,

թեմական առաջնորդ մը կը բնակէր վանքի մը մէջ, ինչ որ ալ ըլլար այդ վանքին ընդգրածակութիւնը, և թէ և պատմական փաստ մը զայռութիւն չունի, սակայն անբանաւոր չէ. ենթադրել թէ Սեբաստիոյ հայ եպիսկոպոսը կը բնակէր այն վանքին մէջ, որ մնդաբուն կոչուեցաւ Ա. Նշանի վանք և մինչև մեր օրերը մնաց առաջնորդանիստ։ Միւս կողմէ, աարակոյսէ զերծ է որ, Սենեքարիմի փախազգութենին ետք, նախկին վանքը՝ որուն անունը չէ պահուած, կրած է մեծ փոփոխութիւններ։ Նոր շինութիւններ կատարուած, հոգեր և հասոյթի ուրիշ ազգիւններ նույիրուած են և կառուցուած է Ա. Նշան եկեղեցին։ Վանքը ճնշացած է սրազմայարդար զարդարանքներով և մեծ ապարած վայելչութեամբ։

Զանազաններէ ետք Ա. Նշան եկեղեցին և Ա. Նշանի վանքը, որոնք զրեթէ միշտ համանիշ զործածուած են իրարու, կարելի է թէ եկեղեցին և թէ զանքային շինուաթիւնն մասին աւելի զրական եզրակացուաթիւն մը յանդիլ հիմնուելով ձեռապրական յիշատակարանի մը վրայ, որ հաստարելուած է 1950ին և որուն հատեւարար, չէին կրնար ծանօթ ըլլալ ամէն անոնք որ նախապէս զրած են Ա. Նշանի վանքին հիմնարկութեան մասին։

Այս յիշատակարանին համաձայն, 1333ին, Հայրապետ կրօնաւոր օրինակած է ձաւցոց մը «ի զերանչակ սուրբ ուխսու եւ ի նիշեակաբնակ սուրբ մենասաման, որ բարձրակառոյց նաստառը եամբ օխնեալ է արքային Հայոց Դաւրայ յանուն աստուածունակ եւ լուսալիյր սուրբ Նեանին Քրիստոի եւ սրբայն Գեորգայ բազ զօրականին Քրիստոի մերձ ի մայրակալսա Սեբաստիայ, ի հայրապետութեան Հայոց տեան Յակոբայ, եւ ի բարձրառութեան Լեռնի, եւ յառաջնորդութեան մերոյ նահանջիս եւ սուրբ ուխսու սրբազն մեծ արեալիսկոպոսի Տե Սիմեոնի» (\*):

Թիշատակարանը, զրուած Սենեքարիմի որդի և յաջորդ Դաւիթի օրով, մինչև հիմա

ծանօթ միակ վկայութիւնն է վանքին մէջ աշխատած և հաւանականաբար վանքին միւրան անձի մը կողմէ՝ վանքին հիմնարկութեան մասին։ Հայրապետ կրօնաւոր, ինչպէս ուրիշներ, վանքը և եկեղեցին կը նոյնացնէ, վերև պարզուած պատճառով։ Սակայն եթէ եկեղեցին կառուցուած ըլլար Սենեքարիմի կողմէ, յիշատակարանին հեղինակը պատճառա մը չունէր հօրը զործը անոր օրգույն վերագրելու։ Հայրապետ ձաւցոցը օրինակած է իր անձնական զործածութեան և ոչ Դաւիթի համար օրով չողուածանքի կասկածն ալ չի կրնար ծագիլ։ Հետեւարար Ա. Նշան եկեղեցին և առնուազն եպիսկոպոսավայել չէնքի մը շինութիւնը պէտք է վերագրել Դաւիթի։ Թէ յիշատակարանին մէջ յիշուած Ա. Գէորգ Զօրավար աղօթատեղին վանքին մէջ կը գտնուէր թէ ուրիշ տեղ՝ յայտնի չէ։

Այս յիշատակարանը չի հակասեր նախապէս յիշուած հին պատմագիրներուն վկայութեանց։ Սատուէլ Անեցիի առաջին վկայութիւնը (Էջ 107) թէ Պետրոս Կաթողիկոս Սեբաստիա Սենեքարիմի քով գնաց իր վախճանութիւն երկու տարի առաջ, պատմականորէն ճիշտ չէ։ Ինչ որ ճիշտ է Պետրոսի թաղումն է Ա. Նշանի վանքին մէջ։ Լաստիվերտցի, որ Սեբաստիոյ անունն ալ շփոթած է Սեբաստուպոլիսի հետ, որ Առւու Սեբայն է և ոչ Սեբաստիա, կ'ըսէ թէ Առասու շինած է Ա. Նշանի վանքը։ Բազմայարդար զարդարանքներով և մեծապայծա վայելչութեամբ», ինչ որ կրնայ պատշաճի եկեղեցիին և յարակից չէնքիրէն ումանք բարեզարդումին կամ վերաշինուաթեան։ Առում, որուն զործակից էր իր եղբայրը Ապուսահէ, բարեպաշտ և շինարար իշխան մըն էր, աշխող եկեղեցւոյ և վահորէից», ինչպէս կը զրէ Ուսանայեցի (Էջ 65, հր. Վաղարշապատ). «Եթիւնիո կրնայ զործածուած ըլլալ և չէնցնել նշանակութեամբ։

Վարդանի վկայութեան համաձայն ալ, Ա. Նշանի վանքը շինած էին «Սենեքարիմի որդիները», որոնք էին Դաւիթ, Սատու, Ապուսահէ և Կոստանդին, որ մեռած էր Սատոմի գահակալութենէն առաջ։ Ծնդունելով Դաւիթը իրեւ հիմնագիր Ա. Նշան եկեղեցիին և քանի մը շինութիւններուն, և միւս եղբայրները իրեւ ընդարձակող և զե-

(\*) Ա. Խաչիկեան, Ժ. Պարի հայերեն ձեռագրերի նիշանակարաններ, Երեվան, 1950, էջ 257։ — Ճաշոցը կը գտնուէր Մարգուանի եկեղեցիին։ — Յիշատակարանը օրինակած է Ղեւոնդ վարդապետ Փիրզակէմեան։

## ՊԱՏՄԱ-ԲԵՐԵՍԻՐԱԿԱՆ

### ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Գ Լ Ո Ւ Խ Ֆ.

### ՊԱՊԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

#### 1. ՊԱՊԻ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

ցուգարձերը, թէ մօտիկ անցեալի և թէ ընթացիկ:

Տասնութ տարեկանին Հայաստանի գահը կը բարձրանար Պապ:

Հայ էր, բայց հազիւ թէ ծանօթ հայ իրականութեան, “հայ ժողովուրդի վարք ու բարքին և սովորութիւններուն: Իրեն պէս եղած ըլլալու էին նաև պատանդ իշխանազուններէն անոնք, որոնք, Պապի նման, մատաղ տարիքին անոր հետ միասին զրկուած էին Պոլիս:

Հաւանաբար Պապ, որպէս Արքայորդի, իր հետ ունէր հայ վիրածառու խորհրդական մը, տեսակ մը դաստիարակ, ոչ թէ պատանիին զրել կարդալ ուսուցանելու, այլ ապագայ հայ թագաւորի մը սորվեցնելու Հայաստանի պետական կազմի կարգ ու սուրբը, ծանօթացնելու անոր Արշակունի տան աւանդութիւններն ու իրաւասութիւնները, ինչպէս նաև քաղաքական ան-

բայց միջավայրն էր որ պիտի կըթէր Պապը և միւս իշխանազունները:

Եւ Բիւզանդական կայսրութեան փարմամ մայրաքաղաքին զղրգալի միջավայրը՝ անկարելի էր որ իր խորունկ տպաւորութեւնը չգրումէր այս արթնամիտ հայ պատանիներուն, որ իրենց տարիքի բերմամբ, մտքերնին այնքան ենթակայ են ազգուելու իրենց ըրջապատի անցուղարձերէն, և ըստ այնմ սատարելու իրենց նկարազրի կազմութեան:

Այն վեց կամ եօթ տարիներուն, որ Պապ անցուց Պոլսոյ մէջ, եթէ նոյնիսկ հնարաւոր ըլլար պալատի մը չորս պատերուն մէջ ապրիլ, գարձեալ պիտի չխուսափէր այն խոռվայոյզ անձուղարձերէն որ բազմամբոխ մայրաքաղաքի կեանքը շարունակական եռեւեփման մէջ կը պահէին:

Այս քանի մը տարիներու ընթացքին

զեցկազ արդող եկեղեցին և մեծադիր ուրիշ շէնքերու ալ, Վարդանի վկայութիւնը կը համապատասխանէ իրականութեան: Տեղի չի մնար այլ ևս կատարվերտոցի և վարդանի վկայութիւնները Յայամաւուրքներուն վկայութեանց հետ հաշտեցնելու ուրիշ փորձերու (Ուկեան, անդ, էջ 34 և Օրմանեան, անդ, էջ 1245): Գոհացում տալու համար աւանդութեանց կողմանկիցներուն, կարելի է միայն ենթադրել թէ Սենքարիմ սկսած և Դաւիթ աւարտած ըլլայ Ս. Նշանի եկեղեցին շինութիւնը:

Յաճախագէալ երեւոյթ մըն է որ կրօնական շէնքերու հիմնազրութիւնը վերագրուի հին օրերու նշանաւոր գէրքերուն: Այս երեւոյթը կը բացատրէ Ս. Նշան եկե-

ղեցին շինութեան վերագրումը Սենքարիմի՝ իրեն հիմնազրի Սերաստիոյ Սրծունի հարստութեան:

Դժբախտաբար, ինչպէս զիտել տուած է Բ. Հայքեցեան (Նոր Ալյ, Մարզուան, 1913, էջ 82): «Պանքին սկզբնական հիմնարկութեան թուականին վերաբերեալ որիէ արձանագիրը յիշտակարան կը պակսի վանքին որսէ մէկ կողմը, ի մասնաւորի Ա. Նշանայ տաճարին ճակատը ուր զետեղուած են զանազան ժամանակներու մէջ նորոգութեանց արձանագրութիւնները»: Այս պակասը մերեւս վերագրելի է մահմետական իշխանութեանց զրգութեան տեղի չտալու մտահոգութեան:

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՂԵՐԵԱՆ

հկեղեցական վէճիր կը կւանին ամէն ինչ, կը զառնան պետական և քաղաքական հարց։ Այս Սրբութան փոթորիկը մահու կենաց խնդիր կը զառնայ, և Վաղէս կայսրով։ Արիստաններու յաղթանակը կ'ըլլայ անդիքի և անդիմազրելի։ Պատատէն մինչև յետին խրճիթ, հրապարակները, շուկայ, բազնիք կը թնդան այս մէկ հրատապ հարցով։

Սրբութան Վաղէս կայսրը չգոհանար զինելով, ինչպէս կոստանդիոս ըրած էր, այլ անխնայ կը հալածէ Աւղղափառահանները, անոնց ձեռքէն կը խլէ բոլոր եկեղեցիները և կը յանձնէ Սրբութաններուն։

Այսքան խիստ է կայսրը այս մէկ կէտին մէջ, որ, օրինակ, երբ Տերենտիոս կոմոք Հայաստանէն վերապարձաւ, և ի վարձատրութիւն իր ծառայութեան՝ կայսրը խոստացաւ տալ անոր ինչ որ կ'ուզէ, մուլիունդ Աւղղափառահան կոմոք խնդրեց որ Եկեղեցի մը տրուի Աւղղափառահաններու։ Կայսրը բարկութեամբ մերժեց, և ըստ անոր թէ ուրիշ բան խնդրէ<sup>(1)</sup>։

Պապ ուր որ զառնար, ամէն կողմ Արիստան էր։

Պատրիարքական աթոռը կը գրաւէր Եւղղաքիոս (360-370), կատաղի Արիստան։ Պարոնիսսի բառերով։ ԱՇուր Արիստաններուն ամենազէցը։ Անխնայ կը հաշվածէր Աւղղափառահանները։ Ամբարտաւանինքնութեամբ աստուած արանական խրթնութիւններու կը միսրաւէր, և երբեմն նոյնիսկ ծիծաղաշարժ ելոյթ կ'ունենար։ Զոր օրինակ, Պոլսոյ ժողովուրդը երկար ատեն խնդրացած էր, և Պապ ու իր ընկերները լսած ըլլալու էին, թէ ինչպէս երբ Պոլսոյ Մայր Եկեղեցիի բացումը կը կատարուէր, պատրիարքը ամբիոն բարձրացաւ և քարոզը սկսաւ հատեւեալ բաներով։ Հայր Աստուած ամբարիչու է, իսկ Որդին բարեպաշտու։ Անազին աղմուկ բարձրացաւ Եւղղաքիոս՝ յուղուած ունկնդիրները խաղաղեցնելով, կը բացատրէ։ Հանդարտեցէք, Հայրը ամբարիչու է, որովհետեան ոչ ոքի պաշտամունք կը մատուցանէ։ Որդին բարեպաշտու է, քանզի ան Հայրը կը պաշտէ։ Այս բացատրութեան վրայ, Եկեղեցիի կամարները թնդացին ներկաններու բարձրածայն խնդրուքէն<sup>(2)</sup>։

(1) Theodoret, IV, 32.

(2) Sozomen, IV, 26.

367ին, երբ Վաղէս կը պատրաստուէր Գոթերու դէմ պատերազմի երթալու, մկրատուեցաւ Եւղղաքիոսի ձեռքով։

Պատերազմէ վերապարձին, Աւղղափառահանն ութսուն քահանաներ և եպիսկոպոսներ Վաղէսին զիմեցին խնդրելու որ Աւղղափառահան պաշտամունքի ազատութիւն տայ, միաժամանակ բողոքելու Արիստաններու խստութեանց դէմ։

Վաղէս հրամայեց այս ութսուն կղերականները զնել նաւ մը, որ դէպի Բիւթանիա ճամբայ կ'ելլէր։ Նաւը ծովեղերք մօտենալուն, նաւաստինները, իրենց տըրուած հրամանին անսուլով, նաւը կրակի տուին և իրենք փախան։ Իսկ մէջինները ամէնն ալ մեռան<sup>(3)</sup>։

Փաւստոս կ'երեւի ծանօթ ըլլալով այս զժնեկակ միջազէպին, Եւրուէս կաթողիկոսն ալ այն հոգեւորականներու մէջ կը զնէ։ Բայց կարելի չըլլալով Եւրուէսը խեղզուած կամ այրած ցոյց տալ, ամայի կղզի մը կը ձգէ իր ուղեկիցներուն հետ, որոնք Եւրուէսի հրաշքներով կ'ապրին երկար տարիներ, մինչև Աւղղափառահան թէսովս կայսրը կ'ազատէ զիրենք։ Խորենացին ալ Փաւստոսին առնելով կը կրկնէ ամայի կղզիի պատմութիւնը, մինակ թէ աքսորի տեսուզութիւնը ինն ամսուայ կը փասէ։

Վաղէսի օրով Արիստան շարժումը այլ կազրած էր սոսկ կրօնական հարց մը ըլլալէ, այլ եղած էր պիտական քաղաքականութիւն։ Եւ կայսրը որոշած էր միահեծան գարձնել այդ իր պիտութեան սահմանին մէջ։

Հեթանոս Գոթերն իսկ Վաղէս՝ Արիստան քրիստոնեաններ դարձուց։ Գոթերու պատմուչ ձօրտանէս, Աւղղափառահան մը, այս մասին գրելուն, իր ցասումը կը ծորէ բառերէն։ Եւ այն ատեն Վաղէս կայսրը, որ Արիստան խարզաւանանքով վարակուած ըլլալուն, մեր կուսակցութեան բոլոր եկեղեցները զոյցը էր, իր ազանդէն քարոզիչներ զրկից։ Անոնք եկան, և անմիջապէս կոչտ ու տգէտ ժողովուրդ մը լիցուցին իրենց հերետիկոսութեան թոյնով։ Այսպիսով Վաղէս կայսրը Վիսիզոթները Արիստան ըրաւ քան քրիստոնեայ<sup>(4)</sup>։

(3) Socrates, IV, 16; Sozomen, VI, 14; Theodore, IV, 24.

(4) Jordanes, XXV.

Պապի աչքին այլևս ճշմարիտ քրիստոնէութիւնը Արիոսեաններու դաւանանքէն ուրիշ գաւանանք ըլլար:

Արդեօք Պապ մոլեռանդ և զործն Արիոսեան մը դարձաւ Վաղէսկայ կայսերնման, չենք գիտեր: Բայց զիտենք թէ իր պատանի և ապօ երիտասարդի մտքին համար Պոլոսոյ մէջ միակ ուսումը Արիոսեան եղաւ: Այլ կերպ կարելի չէր:

Հայաստանի երիտասարդ Արշակունիններու առաջինը եւ վերջինը եղաւ Պապ, որ Արիոսեան վարդապետուրեամբ կրուեցաւ: Եւ այդ մեծապէս ազդեց իր գործունեակը անձ Հայաստանի մէջ:

Այս խիս կարեւոր կէտին անհետուիլի հայ պատմաբաններու եւ բանասէրներու կողմէ, զիստար պատմական մինչ առաջին համարին մէջ, օգնութիւն խնդրելու, կը ներկայացնէ յուսահատական պատկերը Արեւելքի եկեղեցիներուն:

Բարսեղ, երեսունմէկ համախոհ եպիսկոպոսներու ստարագրութեամբ, անոնցմէ մին Ներսէս կաթողիկոս, Խտալիոյ եպիսկոպոսներուն, որոնք հաւատարիմ մնացին Աւեղափառեան գտաւանանքին և պաշտպանուեցան Վաղենտիւնոս կայսրէն, զրկած նամակին մէջ, օգնութիւն խնդրելու, կը ներկայացնէ յուսահատական պատկերը Արեւելքի եկեղեցիներուն:

«Արոգնեակ վոտանգը մէկ եկեղեցիի գլխուն չէ, և ոչ ալ կոտաղի փոթորիկէն խորտակուած եկեղեցիներու թիւը երկու կամ երեք է: Քանզի կրնանք ըսել թէ այս հերետիկոսութեան անէծ քը կը տարածուի Իլլիրիկոնէն (Պալքաններ) մինչև Թէպայիդ (Եգիպտոս) . . . . Ճշմարիտ հաւատքի սկզբունքներ տապալեր են և եկեղեցւոյ կանոնները առ ոչինչ համարուած . . . . Այս կացութեան հանդէպ անհաւատները կը խնդան, նոււազ հաւատք ունեցողները կը տատամոին, ճշմարիտ հաւատքն ալ անորոշ է . . . . Հետեաբար, մինչ կը գըտնուին անձեր, որոնք իրենց ոտքերը կը բնան տակաւին գետնի վըայ պահել, մինչ ին զրութեան հետքերը զեռ պահուած են, կը պալատինք, այս՝ հասէք մեզ օգնութեան, մեր եկեղեցիներու նաւարեկութիւնը կատարեալ չեղած . . . . Մի՛ ձգէք որ աշխարհի կէսը մոլորանքի մէջ կորսուի: Մի՛ ձգէք որ հաւատքը մարի այն երկիրներուն մէջ, ուր առաջին անգամ յայտնուեցաւ . . . »<sup>(5)</sup>:

Արիոսեան յաղթանակի այս համատարած մթնոլորտին մէջ անտարակոյս Պապ և իրեն հատ եղող հայ իշխաններ, առանց դոյզն տատամոււմի պիտի ընդունէին Կայսեր և Պատրիարքին հաւատքը: Կիրակի օրեր եկեղեցի երթալնուն, մայրաքաղաքի

մէջ չկար եկեղեցի մը ուր Արիոսեաններու դաւանանքէն ուրիշ գաւանանք ըլլար:

Արդեօք Պապ մոլեռանդ և զործն Արիոսեան մը դարձաւ Վաղէսկայ կայսերնման, չենք գիտեր: Բայց զիտենք թէ իր պատանի և ապօ երիտասարդի մտքին համար Պոլոսոյ մէջ միակ ուսումը Արիոսեան եղաւ: Այլ կերպ կարելի չէր:

Հայաստանի երիտասարդ Արշակունիններու առաջինը եւ վերջինը եղաւ Պապ, որ Արիոսեան վարդապետուրեամբ կրուեցաւ: Եւ այդ մեծապէս ազդեց իր գործունեակը անձ Հայաստանի մէջ:

Այս խիս կարեւոր կէտին անհետուիլի հայ պատմաբաններու անսահման ատելութեամբ լեցուած Փաւստոս պատմիչի Հրաբորբոք նողկանքը Պապի մտքաւորէն:

Խորենացիի մէջ թանկագին հակիրճ յիշատակութիւն մը մեզի կը հազորդէ Պապի և իր ընկերներուն Արիոսեան տեսակէտին յարիլ:

Խորենացիի մէջ թանկագին հակիրճ յիշատակութիւն մը մեզի կը հազորդէ Պապի և իր ընկերներուն Արիոսեաններ կաթողիկոսին առաջարկեցին որ եթէ ան Արիոսի վարդապետութիւնը ընդունի, Մակեղոն պատրիարքը (342-360) կ'ազատէ զինք: Ներսէս կը մերժէ, և կ'աքսորուի: Օխոկ Պապը և բոլոր պատանդները յայնձն առին և Մակեղոնը անոնց ազատեց»<sup>(6)</sup>:

Արիոսեան հեղեղը, սակայն, Հայաստան չհասաւ: Հայ եկեղեցականութիւնը ջախջախիչ մեծամասնութեամբ մնացին հաւատարիմ Նիկիական հաւատքին, իրենց գլուխը ունենալով Աւեղափառեան աննկուն Հայրապետը ներսէս:

Որքան մեծ եղած ըլլալու էր զարմանքը Պապի և իր ընկերներուն — թերես ալ գոյթակղած — երբ Հայաստան վերադառնաւնուն կը տեսնէին թէ Բիւգանդական կայսրութեան մէջ հալածական և արգիլուած քրիստոնէական դաւանանքը կը որբապետէր հայերուն մէջ:

Յառաջիւմ (22)

ՀՐԱՅՐ Ք. ԱՐՄԵՆ

(5) Basil, letter No. 92:

(6) Խորենացի, գ. 30:

## Ս. Արոռոյ Ընտրեալ Պատրիարքը

Մեծ Եղանակութիւն եւ խոր գոհունակութիւն պատճառեց ազգային-եկեղեցական գրեթէ բոլոր շշանակներու մէջ, ընտրութիւնը Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Առաքելական Արոռոյ նոր պատրիարքին, յանձին Ս. Արոռոյս Գեր. Տեղապահ Տ. Տիրան Արքեպիսկոպոս Ներսոնյանի: Պատօնաքերթիս առաջին պրակի մամուլի յանձնուած էր արդէն երբ տեղի ունեցաւ երկար սպասուած այս մեծ դէպքը:— Յառաջիկային կը ձգենք հանգամանուէն անդրադառնալ Ս. Արոռոյ Նորընիր Գահակալի անձին, նկարագրին եւ գործին մասին: Այս առքի կը կատարենք լոկ հետազայ ընդհանուր նույները:

Ս. Արոռոյս վերջին զահակալը, Երանաւորհ Տ. Կիւրեղ Պատրիարք, վախճանեցաւ 1949 Հոկտ. 28ին: Այնպէս որ Առաքելական Արքուր աւելի խան եօր տարիներ սուզի հոլով ծածկուած մնաց առանց բանաւոր եւ հար-



Ս. Գլուխդրի առջեւ ընտրութենեն ես:

կեցուցիչ պատճառի, մինչեւ խոկ յետին նպատակներով: Յամի Տեառն 1957 Մարտ 20ին, զարնանամուտի նախօրեակին, երբ Ս. Երկրին մէջ բնութիւնը արդէն խոկ զգեցած է ուրախութեան իր պատմունանը, կը վերցուի սուզի հոլոր Ս. Արոռոյ վրայէն: Երբ Մայր Տաճարի մեծ ու պատիկ զանգակները աւետաւոր զանգիւններով տուին զուարք լուրը ամենին, սառապէս «ցնծացաւ Երուսաղէմ եւ բերկրեցան հաւատացեալ»: Առ Աստուած գոհութեան մաղրանիներ հոսեցան սրտերէ եւ գոհունակութեան մրմուլուրը համակեց բոլոր հոգիները, փորորիկէն վերջ պարզուած ծիածանի մը յուսալից գեղեցկութեամբը:

Ընտեղալը, Գեր. Տ. Տիրան Արքեպիսկոպոս, ծանօթ դէմք մըն է արդի մեր ժողովուրդի գրերէ բոլոր խաւերուն, Երուսաղէմէն Եւրոպա, Անգլիային Ամերիկա, իր հոգեւորական զործունեամբ : Ա.Յ Հայց. Եկեղեցւոյ ներկայ ժամանակներու ամենէն յայտնի, յարգուած է նամակրանի արժանացած հոգեւոր իշխանաւորներէն մէկն է: Կը կանչուի ան մեր Եկեղեցւոյ նույրապետական կարեւորագոյն Արքուներէն մէկուն իրեւ Պահակալ՝ իր կեանի փորձառութեամբ հասուն է արդիւնաւորութեամբ լցուն աւրիմին: 53 աւրեկան է Նորընիր Պատրիարքը եւ իր ետին ունի ուրեզ եւեսուն աւրիմերու համանայական, ուսուցչական է առաջնորդական բելուն զործունեամբ: Անցեալի արդիւնաւէս իր պահօնավարութիւնները ինքնին գրաւական եւ խոստում են նոր նուանումներու եւ նոր պարագաներութեան:

Նորընիր Պատրիարքը օժտուած է հոգեւորականի մը պահանջուած գրերէ բոլոր ձիրերով եւ ուժեղ անհատականութեամբ: Իր նկարագրին տիրական զիծերն են՝ հաստա հաւատք իր դաւանած նույրութեանց եւ կազմած նամոզումներուն. անալլայլ յարատեւութիւն իր առաջարած նպատակներու իրազործման մէջ եւ ամուռ իրաշեսութիւն որ չի արուիր եւելոյթներէ եւ խոսերէ, ըլլան անոնք գրական կամ ժխտական, եւ վերաբերին՝ իր անձին կամ զործին մասին:

Իր կարողութիւնները բազմակողմանի են. ունի ուսուցանելու գրալի եւ մժերու մէջ բափանցող մերոս. իր խօսքը, ըլլայ այդ բարող կամ բանախօսութիւն, ժողովներու մէջ հարցի մը ներկայացում կամ բացատրութիւն, յատակ, տրամաբանական եւ ուսագրաւ է: Կազմակերպողի կարողութիւններով օժտուած է հանրային կեանի գրերէ բոլոր եւեսներու վրայ — դպրոցական, վաճական, երիտասարդական, բեմական եւ այլ մարզերուն մէջ:

Նորընիր Պատրիարքի իրական սէրը հանդէպ Մրոց Յակոբեանց Մայր Հաստատութեան, անոր հաւատարմութիւնը եւ յարումը հանդէպ Սուրբ Էջմիածնի եւ Մայր Արքուի Պահակալին, անոր նույրումը հայ ժողովուրդի հոգեւոր եւ մշակութային յառաջդիմութեան եւ վերջապէս անոր գիտակից, աննախապահաւ եւ առարկայական հայրենապատրիւնը, հաստա համոզումներու վրայ հիմնուած անժխտելի առաքինութիւններ են իր մէջ: — Ի մի բան, Տիրան Արքեպիսկոպոս վիճուուած առաջնորդն է որ կուզայ գրաւել դարաւոր այս Հաստատութեան պատկառելի Արքու՝ Հայց. Առամելական Եկեղեցւոյ սագնապալի մէկ ըշանին: Վսան ենին որ մեծ պիտի ըլլայ իր գերը Ա. Արքուոյ վերելիքն մէջ. վսան ենին նաեւ որ կարեւոր պիտի ըլլայ իր բաժինը Հայց. Եկեղեցւոյ այժմու սագնապալի մեղմացման եւ վերացման մէջ:

Այս առքիւ կ'աղօքենին եւ կը մաղքենի ի որտէ որ Ասուած ընորէն Ա. Արքուոյն նոր Պահակալին առողջ եւ երկայն աւրիմներ, ուսկէ զի ան աւրունակէ լի արդիւնաւորութեամբ իր ծառայութիւնն ու առաջնորդութիւնը հնադարեան այս պանծալի Հաստատութեան եւ Հայց. Եկեղեցիին:

## ՀՅՈՒՐՈՒԹԻՒՆ Պատրիարքի Սուայելական Ս. Աթոռոյ

Համաձայն Ազգ. Սահմանադրութեան 1930 բոլին բարեփոխեալ յօդուածներուն, Երևանպէմի Հայոց Պատրիարքը կ'ընտրուի Ս. Յակոբեանց Ուլիսի Միաբանական Ընդհ. ժողովի կողմէ յաջորդական երկու նիստերու մէջ: Առաջին օրը կը կազմուի ընտելեաց հնգանուն ցանկը. իսկ յաջորդ օր հնգանուն ցանկին վրայէն կ'ընտրուի պատրիարքը:

1956, Դեկտ. 19ին, յադրահարելով յարուցուած ծանօթ խոշընդուները, հնարաւոր եղած եր ձեռնարկել պատրիարքական ընտրութեան եւ կազմել կանոնական հնգանուն ցանկը նետեւեալներէ: Տեղապահ Գեր. Տ. Տիրան Արքեպո., Տ. Առուել Նպա., Տ. Հայկական Նպա., Տ. Շնորհ Նպա. եւ Տ. Զգոն Մ. Գրդ.:

Սակայն այն անձը որ եօր տարիներ Ս. Արռող սույնի մէջ պահած եր, եւ վերջին ամիսներուն ալ իր անորակելի արարեներով

տագնապի մասնած եր վաներ, այդ միեւնոյն անձը չեր խղճանարած անհիմն դաս բանալու պատրիարքարանին դէմ, որուն նետեւանով յետաձգուած եր պատրիարքական ընտրութեան գործողութեան երկորդ մասը:

Դաքը տեսնուած ըլլալով Փետր. 13ին եւ Մարտ 10ին, Ցորդանանու Արդարութեան Գերագոյն Ասեանը իր վճիռը տուաւ, վերցնելով ընտրութեան արգելքը, Մարտ 19ին: Յաջորդ օր, Մարտ 20, Չորեկշաբրի, զումարուեցաւ Միաբանական Ընդհ. Ժողովը, ընտելու Ս. Արռող նոր զահակալը: Ներկայ էին ժողովի հրաւիրուած 24 անդամները լիւ: Ժողովը բացուեցաւ ժամը նիշը 11ին: Բացման ազօրին վերջ Գեր. Տեղապահ Մրբազան «Հոգուց» արտասանեց Երաւանպէմի հանգուցեալ պատրիարքաց հոգիներու յաւիտենական հանգիստին համար: Ապա կարգացուեցաւ Տիերեկն Ժողովոյ նետեւեալ պատօնապիրը:

2429/15

20 Մարտ 1957

### Գերազնութիւն

Տ. Տիրան Արքեպո. Ներսոյեան

Բարեխինամ Պատր. Տեղապահ Առաք. Ս. Արռող

եւ Նախագահ Պատկառելի Միաբանական Ընդհանուր Ժողովոյ,

Ս. Արռո.

### Գերազնութիւն Մրբազան Հայր.

Անցեալ տարուան Դեկտեմբեր 20ի Միաբանական Ընդհանուր Ժողովը որ իրաւիրուած եր Պատրիարքական ընտրութեան համար, ընդհուտուած եր Գերագոյն Ասեանին դրած արգելին պատճառաւ:

Գերազոյն Ասեանը 19 Մարտին վճիռ արձակած ըլլալով օր իր իրաւասութենէն դուրս է ջնջել Ներքին Դործոց Նախարարութեան հանաշումը Ս. Արռոջ Տեղապահին, եւ վերջացած ըլլալով Պատրիարքական ընտրութեան արգելքը, Ժողովս ոռուած է թէ համաձայն է որ այսօր ժամը 11ին կատարուի Պատրիարքական ընտրութիւն:

Զայտոսիկ հաղորդելով Ձերդ Մրբազնութեան եւ Պատկ. Միաբ. Ընդհ. Ժողովոյ, Մնամք խոնար աղօրակից

Գերազնութիւն Ժողովոյ

ՀԱՅԿԱԶՈՒԽԻՆ ԵՊՈ. ԱԲՐՈՀԱՆՄԵԱՆ

Անհնապես Տնօրին Ժողովոյ

ԶԼՒԵՆ Վ. Բ. ԶԻՆՉԻՆԵԱՆ

Ասենապիր Տնօրին Ժողովոյ

Կատարուեցաւ զալսնի Ֆուեարկութիւն. 24 ներկաներու 20 ֆուեներու բացարձակ առաւելութեամբ Գեր. Տ. Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեան ընտրուեցաւ Պատրիարք Ե-

րուազնի Մրբոց Յակոբեանց Առաքելական Արռոջ: Ասենապիր յայտարարել յետոյ ընտրութեան արդիւնքը, ի դիմաց Միաբանական Ընդհ. Ժողովոյ ժնորհաւուեց Նորին

Ամենապատուրիւնը եւ մաղթեց որ Աստուծոյ օգնութեամբ եւ Միաբանութեան համագործակցութեամբ նորընիր Պատրիարքը ունենայ արդիւնաւոր պատօնավարութեան ուշան մը: Նորընիր Պատրիարքը պատախանեց խոր յուզումով եւ հնեսեւեալ հակիրն խօսերով. «Պատախանատուրիւն ուս ձանը զգացումով կը յայտնեմ իմ ընուհակալուրիւն Միաբանութեան բոլոր անդամներուն, իրենց ցոյց տուած վասարութեան համար. կ'աղջակ որ սովորէ ինձի եւ Ս. Արքուին համար»:

Միաբերան եւ սրազեղ երգուեցաւ «Սինի ոռդիի, զարիի, նարսին լուսոյ գույք աւեսիի» երգը Ծնորնալիի: Մինչ այդ սկսած եին հնչել Մայր Տաճարի զանգակները եւ կոչնակները աւետելով ամենքին նոր Պատրիարքին ընտուրիւնը, որուն ի լուր փանախակ ժազովուրդը եւ Մելոց Թարգմանչաց ազգ. փարմատանի առակերտուրիւնը լիցուցած եին Սուրբ Յակոբայ զաւիրը: Երբ ժողովը աւարտեցաւ ժամը 11.20ին, Միաբան հայերը մօսեցան աշահամբոյրի եւ



Ամեն. Պատրիարք Հայր կ'օրինել Ազգային փարմատանի փոքրիկները:

ընորհաւորութեան իրենց նորընիր Պատրիարքին որ մի առ մի ողջազուրեց իր միաբանակից եղբայրները, որ այդ փայրկեանէն կը դառնային իր նոգեւոր զաւակները: Ապա Միաբանուրիւնը քափոր կազմած եւ ի զույն ունենալով նորընիր Պատրիարքը, առաջնորդեցին զայն Մայր Տաճար:

Պատրիարքարանի արտաքին մուտքին, զաւիրին մէջ հաւաքուած ժողովուրդը իր ցընծուրիւնը արտապայտեց սրեռանդին ծափերով: Նորընիր Պատրիարքը հանդիսական օրեւու յատուկ քափորով, եւ «Հաւաքափառ» շարականի երգեցողուրեամբ, մուտք զուրծեց Մայր Տաճարը որ լուսազարդուած Աւազ սեղանը բացուած էր: Ընտեալ Պատրիարքը խնկարկեց ըուրշանակի, եւ աղօրեց մաս, բան մէջ: Թափօրը յառաջացաւ եկեղեցւոյ դասը ուր բոււեցան եկեղեցի մուտքի ազգբները: Ապա Ամենապահիւ Պատրիարքը խօսեցաւ եկեղեցւոյ մէջ խոնուած բազմութեան, ակնարկելով իր ընտրութեան որ զինք կը զներ ծանր պատախանատուրիւն մը տակ: Յատկապէս յիշեց էիչ առաջ բառած Սալմոսին առ համարը. «Տուր զուրիւն ծառայի ո՞ո, կեց զորդի պախինոյ Քո, եւ ուրա՞ առ իս նուն բարուրեան»: Յայտնեց իր զգացումները նաև ժողովուրդին, որ այս վերջին ամիսներու ընթացքին իր կարեւոր գերը ունեցած էր Սուրբ Արքուոյ սազնապի բարելոյ լուծման մէջ: Օրինեց ամենին եւ Միաբանի ու Ժառանգուուց փարմատանի առակերտուրիւնը բափօր կազմոծ բարձրացան պատրիարքարան, երգելով Ս. Արքուոյ պատօնական շարականը. «Օրինեցէ զեր»: Այս անզամ ժողովուրդն ալ հնեսեցաւ բափօրին:

Պատրիարքարանի դահլիճին մէջ յանու Միաբանուրեան եւ ժողովուրդին, Տ. Սուրբ Արքազան արտաբուխ ուղերձով մը ընորհաւոր նորընիր Պատրիարքը, որ պատախանեց իրեն սրբի զեղումով, յատկապէս բախտազիտուրիւն յայտնելով Յորդանանու Հաւիսական Թագաւորութեան Վեհապետ Հիւսէն Բ. ի եւ անոր իմասուն կառավարութեան իրենց արդարադատուրեան համար:

Բոլորէն միաբերան երգուած «Հայր մեր» են վերջ Պատրիարքարանի դահլիճն հաւաքուած ժողովուրդ եւ առակերտուրիւն մօսեցան աշահամբոյրի: Ժամը 12.30Ը էր արդին երբ վերջացաւ յաւես յիշատակելի եւ պատմական այս հանդիսուրիւնը:

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

### ԱՄԵՆ. Տ. ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊՈ. ՆԵՐՍՈՅԵԱՆԻ

Գեր. Տ. Տիրան Արքեպիսկոպոս, մկրտութեամբ Ներսէս Թաւուգմեան, ծնած է Այնթապի մէջ, 1904, Օգոստ. 23ին: Հայրը՝ Տ. Ներսէս Քհնոյ. Թաւուգմեան, առաջին աշխարհամարտին կը տարագրուի ամբողջ ընտանիքով, եւ իր ժողովուրդին հետ կը քշուի մինչև Արտիրոյ անապատները: Մայրը, Աննիցա, Այնթապի առջկանց Կրթասիրաց վարժարանի առաջին տեսչութին էր: Պատանին Ներսէս կը ճաշակէ տարագրութեան դառնութիւնները, իր երեք քոյրերուն եւ մէկ եղբօրը հետ (Մարիամ, Դշնոյ, Շողիկ, Գէորգ): Տարագրութեան ընթացքին պատիկ քոյրը կը մեռնի: Այնթապի մէջ կը ծնի երկրորդ եղբայրը՝ Յակոբ:

Առաջին աշխարհամարտի զինադադարէն յետոյ Այնթապ կը վերադառնան, 1919ին:

1921ին, Այնթապի հերոսամարտի վախճանին, երբ ֆրանսացիները տակաւին քաշուած էին, Ներսէս կը դրկուի երուսաղէմ, Մրբոց Յակոբեանց վանքի Ժառանգաւորաց վարժարանին մէջ շարունակելու համար իր ուսումը: Ժառանգաւորաց վարժարանը աւարտիէ յետոյ, 1924ին, Ներսէս Թաւուգմեան կը ծեռնադրուի կիսասարկաւագ, եւ կը կարգուի ուսուցիչ վանքին հովանաւորած ազգային նախակրթարանին մէջ:

Սարկաւագ կը ծեռնադրուի 1926 Հոկտեմբեր 3ին, կուսակրօն քահանայ ըլլալու համար, ուրիշ ինն անձերու հետ: Իր ասուածարանական ուսմունքը շարունակելով հանդերձ, կը նշանակուի ուսուցիչ ժառանգաւորաց վարժարանին մէջ:

1928 Յուլիս 22ին, քահանայական ծեռնադրութիւն ստանալով, Ներսէս Սարկաւագ կը վերակոչուի Տիրան Արեղայ: Զեռնադրի Եղիշէ Պատրիարք Դուրեան, կը փոխէ «Թաւուգմեան» մականունը «Ներսոյեանի», զայն առնելով ծեռնադրեալին մեծ հօրը Ներսօ անունէն:

Պատրիարքարանի կարգադրութեամբ, Տիրան Արեղայ Անգլիա կը մեկնի, իր օժա-

կից ընկերոջը Նորայր Արեղայ Պողարեանի հնտ, եւ երկու տարի կ'ուսանի, նախ Եօրքշայրի Միրֆիլտ քաղաքի մօտիկ գտնուող Քալէն ավ տիր Բեզրուկովն, ապա Լոնտոնի Քինկի Քալէն հաստատութիւններուն մէջ:

1930ին, երուսաղէմ դառնալով, Ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի մէջ կը դասաւանդէ զրաբար լեզուի, ասուածարանութեան, եւ եկեղեցական պատմութեան եւ Ս. Գրոց մեկնարանութեան դասեր, նոյն ատեն ստանձնելով զանազան վարչական պաշտօններ վանքին մէջ:

1931ին Տիրան վարդապետ, Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան պաշտօնաթերթ ՍԻՄՆ ամսագրի Խմբագրութիւնը կը վարէ լման տարի մը, յաջորդելով Բարգէն Եպս.ին որ ընտրուած ըլլալով Տանն Կիլիկիոյ Սթոռակից կաթողիկոս մեկնած էր Անթիլիաս: 1932ին Տիրան Վրդ.ին կը յանձնուի Ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսչութիւնը:

1932 - 1937, հինգ տարիներ, իբրև տեսուչ հոգեւոր կրթարանի, Տիրան վարդապետ ծրագրի մը համաձայն անխոնջ կ'աշխատի: Այս տարիները կը յայտնաբերեն անոր մէջ զօրաւոր անհատականութեան տէր անձը, կազմակերպող միտքը, կարգապահ մեծաւորը, շրջահայեաց վերատեսուչը: Այս բոլոր յատկութեանց մէկտեղեալ իրագործումը կարելի էր տեսնել ուսումնական ծրագրի վերամշակման մէջ, կրթական մակարդակի բարձրացման եւ վարժարանի ընդհանուր վերելքին մէջ:

Նոյն շրջանին, Տիրան վարդապետ, միաժամանակ կը վարէ զանազան պաշտօններ: 1932ին, ան կը դրկուի Անգլօ-Եղիպտական Սուտան, տեղւոյն հայութեան հոգեւոր կարիքները յանձնանձելու կարճ Ժամանակամիջոցի մը ընթացքին: Երկրորդ առաքելութիւն մը կը ստանձնէ 1934ին, երբ Թորգոմ պատրիարքի կարգադրութեամբ կ'այցելէ Մարտէլ, Ֆրանսա, Գրիգորիս

եպս. Պալաքեանի մօտ գտնուող կարեւոր պաշտօնաթղթեր՝ Հայկական Հարցին վերաբերեալ, ստանալու եւ ցուցակագրելով երուսալէմ վերադարձնելու համար։ Խոկ մինչև 1938, վանքէն ներս, Միաբանական Ընդհ. ժողովին կողմէ կ'ընտրուի Աստենապետ նոյն ժողովին։ Ապա կ'ընտրուի անդամ Տնօրէն ժողովի եւ վանքի կալուածոց յանձնախումբի։

Տիրան վարդապետ հովուական փորձառութիւն ծեռք կը բերէ նախ ի Բարիզ, ուր կը մեկնի 1938ին, Թորգոմ պատրիարք Գուշակեանի կարգադրութեամբ։ Այնտեղ կը հրատարակէ ծխական թերթ մը՝ «Մեր Տունը» յատկանշական անունով։ Երկրորդ տարին, 1939 Դեկտեմբերին, Լոնտոնի Ս. Սար-

լով «Քրիստոնէական Մօտեցում մը Համայնավարութեան», որ երկրորդ տպագրութեան եւս կ'արժանանայ 1943ին։ Բաց աստի յօդուածներ կը գրէ The Asiatic Review, The International Review of Mission, The Church Times, The World Digest հրատարակութեանց։

1943 Հոկտ.ին, Տիրան Վրդ. կ'ընտրուի Հիւսիսային Ամերիկայի Հայոց Արևելեան թեմի Առաջնորդ, յաջորդելով Գարեգին Արքապս։ Յովսէֆինցի, որ ընտրուած էր կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։ 1944 Նոյեմբերին կը հասնի Ամերիկա եւ կը ծեռնարկէ իր պաշտօնին։ Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդութեան տարիները կը կազմեն ամենէն բեղուն շրջանը Տիրան վար-



Ծնորութենեն եսք՝ ժողովաւորութիւններ։

զիս Եկեղեցւոյ երէց կը կարգուի։ Լոնտոնի մէջ Տիրան վարդապետ, բացի Ս. Սարգիս Եկեղեցւոյ հնտ կապուած հովուական պաշտօնէն, կը կատարէ նախ զրական աշխատանքներ։ Անկիբան աստուածաբաններու եւ մտաւորականներու շրջանակի մը մէջ կը կարդայ ուսումնասիրութիւն մը՝ «Հայ Եկեղեցւոյ Վարդապետական Դիրքը» ներկայացնող։ Նոյնպէս՝ անզիբէն լեզուով զիրք մը կը հրատարակէ, իմաստասիրական եւ աստուածաբանական հիմունքներով մատնանշե-

դապետի գործունէութեանց։ Կիլիկիոյ ընտրեալ կաթողիկոս Գարեգին Արքապս Յովսէֆինցի ծեռամբ, նախօրան վերջնոյն Ամերիկայէն մեկնիլը, կը ստանայ Մայրագոյն վարդապետի տասը աստիճանները։ Խոկ 1945ին, գլխաւորելով Ամերիկահայոց Ազգ. Եկեղեցական պատգամաւորութիւնը, կը մասնակցի Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրութեան, եւ Գէորգ Զ. Վեհ. Հայրապետի ընտրութենէն յետոյ, Նորին Սրբութեան ծեռքով կ'օծուի եպիսկոպոս։

Էջմիածնէն վերադարձն Տիրան Եպիսկոպոս կը ծեռնարկէ Ամերիկայի թեմին կազմակերպումին եւ բարգաւաճման: Իր առաջնորդութեան առաջին բառամեայ շրջանին, 1944-1948, հանգանակութիւններ կը կատարուին Էջմիածնի Հոգեւոր ծեմարանին մէջ տասր ուսանողներու ծախսը հոգալու համար Ամերիկայի թեմին անունով: Թեմական տարողութեամբ, հիմք կը գրուի Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութեան, որոշ կանոնագիրով, ծրագիրով եւ գործունէութեամբ: Կը կազմը նաև Կեդրոնական Յանձնաժողով մը կառուցանելու համար թեմին մայր Եկեղեցին եւ անոր կողքին՝ Մշակութային Տունը: Այս նպատակով իսկ կը գնուի Առաջնորդարանի սեպհական հողը, որուն վրայ զբանը չէնքերէն մէկուն մէջ կը փոխագրուի Առաջնորդարանի գրասեննակը: Կը հաստատուի Հոգեւորականաց Ամառնային Հաւաքոյթի դրութիւնը դասախոսական խնամեալ յայտագիրով, ինչպէս նաև Հայաստանեայց Եկեղեցւոյ Ամերիկայի թեմին Կարու Հոգեւորականաց Հիմնադրամը: Եկեղեցական արարողութեանց բարեկարգման նպատակով կը կազմակերպուի Դպրաց Դասերու Ընկերակցութիւնը:

Ասոնց կարգին եւ կարեւորութեամբ նշանակելի ծեռնարկ մըն է Երիտասարդ հոգեւորականներ գաստիարակելու ծրագիրը, Տէր եւ Տիկ. Ալեք եւ Մարի Մանուկեաններու մեկենասութեամբ: Այս ծրագրին իրագործումով եւ կարգ մը ուրիշ բարերարներու օժանդակութեամբ, Տիրան Եպիսկոպոս, իր առաջնորդութեան Երկրորդ քերաւորութեան, քսան եւ ութիւնի կատարուարդ եւ պատրաստուած հոգեւորականներ եւ ուսանողներ հոգեւոր ծառայութեան կանչած էր Ամերիկայի մէջ:

Երկրորդ քառամիեայի ընթացքին, թեմական կանոնադրութիւնը կրկին վերացնութեան կ'նեթ արկուի 1950ին: Տատուրեան Ընկերակցութեան նուիրատուութեամբ կը հաստատուի Առաջնորդարանի Մասնաւոր Հիմնադրամը, օժանդակելու համար թեմին մէջ կատարուող կրօնական, կրթական եւ մշակութային գործին: Իսկ Վարդանանց Հերոսամարտին 1500 ամեակը կը տոնուի թեմին բռնոր համայնքներուն մէջ:

1950ին, Սերովք Վրդ. Մանուկեանի նուիրակութեան շրջանին, Տիրան Եպիսկոպոս կը զիսաւորէ Երուսաղէմի Հայոց վանքին եւ աղէտեալներուն ի նպաստ հանգանակութիւնը: Նոյն տարին, Երուսաղէմի Պատրիարքութեան կողմէ իբրև ներկայա-

ցուցիչ կը մասնակցի Միացեալ Ազգաց ընդհանուր ժողովի Խնամատարական Խորհուրդի նիստերուն՝ գումարուած ժընէվի մէջ:

1951ին Արքութեան տիտղոս կը ստանայ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ. Հայրապետի կոնդակով: 1952ին ամրան կը համբորդէ գէպի Արեւելք, ամերիկանայոց յարգանքը յայտնելու համար հանդէպ Կիլիկիոյ Երջանկայիշատակ Հայրապետ Տ. Գարեգին կաթողիկոսի յիշատակին, անոր մահուան Քառասունքին առիթով եւ Անթիլիասի մէջ կը մատուցանէ Ս. Պատարագ: Ճամբուն վրայ, Տիրան Սրբապ. ներկայ կը գտնուի Շուշտի Լուստ քաղաքին մէջ գումարուած Հաւատոյ եւ Կարգի Համաշխարհային Եկեղեցական համաժողովին:

Նոյն տարին, Ամերիկայի Արեւելեան թեմի Եկեղեցիներու Դպրաց Խասերու Ընկերակցութիւնը կը կազմակերպէ տարեկան ամառնային դասընթացքներ, հայերէն եւ անզերէն լիզուներով, Ամերիկահայ Երիտասարդները հաղորդ պահելու համար Հայ Եկեղեցւոյ եւ ազգի պատմութեան, եւ Հայ Մշակոյթի զանազան իրագործումներուն: 1953ին, Հիսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Երեսփոխանական ժողովը Երրորդ քառամեայի համար Տիրան Սրբափսկոպոսը կ'ընտրէ առաջնորդ, եւ սակայն ան, 1954 Մայիս 1ին, կը հրաժարի առաջնորդի պաշտօնէն: 1955 Սեպտեմբերին կը վերադառնայ Երուսաղէմ, ուրկէ զինք վտարելու համար կատարուած փորձերը, զրպարտութեամբ եւ այլ ապօրէն միջոցներով, պահմը իրենց արդիւնքը կուտան, իր բռնի տարագրութեամբ գէպի Պէյրութ, 1956 Հոկտեմբեր 9ին: Սակայն Միաբանութեան եւ Յորդանանու ամբողջ հայ համայնքին միակամ բռնորներուն, ցոյցերուն եւ աշխատանքներուն շնորհի Յորդանանու նոր, արդար կառավարութիւնը կ'արտօնէ իր վերադարձը Նոյեմբեր 15ին: Ս. Յակոբեանց Միաբանութիւնը իր Ընդհանուր ժողովին մէջ կը հաստատէ Նորին Սրբազնութիւնը իր Պատրիարքութեան Տեղապահի պաշտօնին մէջ, պաշտօն՝ որուն համար կանխաւ ընտրած էր զայն անոր բացակայութեան, պաշտօնանկ ընելէ ետք, Հոկտեմբեր 13ին, Տիրան Սրբապ. ի դէմ կառավարութեան զրպարտագիր ներկայացնող նախկին Տեղապահը:

1957 Մարտ 20ին, Միաբ. Ընդհ. ժողովը Երուսաղէմի Ս. Յակոբեանց Առաք. Սթոռի Պատրիարք կ'ընտրէ Գէր. Տ. Տիրան Սրբապ. ներսոյեանը:

## Ս. ԱՐՈՂՈՅԱՆ ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Նկատի ունենալով որ Ս. Ցակորեանց Առաքելական Ուխտի Միաբանութիւնը անցեալ տարի Հոկտեմբերի 13ին, իր Պատկառելի Միաբանական Ընդհ. ժողովոյ ընթացքին անվանութեան բուէ առաջարկած էր, Լուսարարապետ Տ. Եղիշէ Արենպա. Տերեւեանի գործունեութեան, եւ դադրեցուցած էր զայն յիշեալ պատօնեն, Ս. Արողոյս այս տա կարեւոր պատօնը քափուր կը մնար:

Պատրիարքական ընտրութենեն եսքր, ձեռնարկութեան լուսարարապետի ընտրութեան 1957 Մարտի 25ին:

Ժողովի հրաւիրուած 22 Գերաքուրի և Հոգեւորի անդամները Բ. օր յե միջօրէի ժամը 4ին, պատրիարքարանի մեծ դանիինին մէջ ներկայ էին: Գաղտնի բուէարկութեամբ ընտրութեան Գերաքուրի Տ. Շնորհ նպա. Գալուստեան, նախկին առաջնորդը Ամերիկայի Արեւմտեան թեմի հայոց (Գալիֆօրնիա):

Ծնորութենեն անմիջապէս եսքր նորբնիքը լուսարարապետ Մրբազան Հայրը խօսի առնելով ի միջի այլոց բաւար քէ խորապէս քզգացուած և Միաբանութեան իրեն հանդեպ ունեցած վասհութենեն, եւ ընորհակալութիւն յայտնելով հանդերձ, բաւար որ քեւ տա ձանը կը գտնէ այս պատօնը բայց Ասունոյ օգնութեամբ եւ ուխտակից եղբայրներու օժանդակութեամբ իր կարելին պիտի թեն կանոնաւոր կերպով կատարելու իրեն վասհուած այս լուրջ պատասխանատուութիւնը:

Ամերիջապէս եսքր, Մայր Տաճարի մեծ զանգը աւետեց ընտրութիւնը: Ապա՝ ժողովականները զիսաւորութեամբ Ամեն. Պատրիարք Մրբազան Հօր՝ իշան եկեղեցի ու արդին ժողովուրդի բազմութիւն մը հաւառուած էր: Մայր Տաճարի մուտքին երգուեցաւ «Ու ենն եռքեան» շարականը: Սուրբ Գլխադրի մատրան մէջ լուսարարապետ Մրբազանը ծերագիր եւ զիսաբաց կարդաց իր Ուխտը հաւասարիմ մնալու Ս. Արողոյս կանոններուն եւ աւանդական սովորութիւններուն անբերէի գործադրութեան: Պատրիարք Մրբազան Հայրը «Պահպանիչ ոով օրինեց զինքը: Ու ինք Ս. Գլխադրի Մրբազայրին մէջ ընդունեց Ս. Մինասի մատրան բանալին: Այս մատուոր նախագալիքն է Ս. Արողոյս զանձատան: Նորբնիք լուսարարապետը իր իսկ ձեռնով բացաւ մատուոր եւ հոն ընդունեց ամբողջ Միաբանութեան ընորհաւորութիւններն ու բարեմաղութիւնները:

Լուսարարապետութիւնը Ս. Ռոխիս Միաբանութեան մէջ պատրիարքին եսքր, կատ. ուրազոյն պատօնն է: Լուսարարապետ ցիսան կը պատօնավարէ եւ կը նոկէ Ս. Արողոյս հովաննին ներքեւ եղող բոլոր եկեղեցիներուն անօրներուն, զարդերուն, զոյերուն անկարուս եւ անմիաս պահպանութեան: Եր պատօնն է տեսակ մը ներքին պահանջարութիւն որ անձանձիր կերպով կը նոկէ եկեղեցւոյ մէջ կարգապահութեան և պատամունիքի անբերէի եւ վայելու կատարման, ինչպէս նաև վասնական կանոնապետութեան: Լուսարարապետը՝ Մրբազան Պատրիարքին հետ ցիսան անդամ է Ս. Արողոյս վաշական ժողովին, որ գործադրի եւ տօրինող մարմինն է բոլոր վաշական գործերուն:

\* \* \*

Գեր. Տ. Շնորհ նպա. Գալուստեան ծնած է 1913ին, իյէկ (Սովորաց-Կեսարիա): Աւազանի անունն է Արեակ: Զաւակն է իրենց գիւղի հարուստ եւ ազգեցիկ բնաշանիներուն մէկուն: Հայրը եւ հօռելլպայները մինչեւ վերջ ապրած են նոյն երդիքին տակ, պահելով նահապետական բնաշանինի մը բոլոր բարի եւ բարձր յատկանիները: Հայրն ու հօռելլպայները, եւ զերպատանի միւս անդամները, ոււրջ 35 հոգի, նահատակուած են 1915ին: Միայն ինք՝ մայրը, բոյը ու եղբայրը նրանով պատաստ են մեծ եղեռնեն:

Մանկութեան տարիները անցուցած է Նազարէրի Ամերիկան որբանոցին մէջ, յարձինենք 1927 Յուլիս 14ին կը մտնի Երևանկմիք Ժառանգաւորաց Վարժարանը և կարեն ժամանակի մէջ ոււշագրաւ կը դառնայ իր ոււշմուրեամբ ու աշխատախրարեամբ:

Վարժարանին ընթացքը յաջողութեամբ աւարտելի եսք 1932ին կը ձեռնախորուի Աւազ Սահկաւագ: Ծննդայանի եռամեայ շշանի ալ աւարտելով 1935ին կը ձեռնախորուի կուսակրօն բանախայ, ձեռամբ Ամեն. Տ. Թորգոմ պատրիարքի, վերակոչուելով Տ. Շնորհ Աբեղայ:

Վարած է զանազան պատօններ, եղած է Հայութակ Տ. Թորգոմ պատրիարքի, ուսուցիչ վանուցս Մրբաց Թարգմանչաց վարժարանի, ապա 1936ին ներքին տեսուչ ֆառանգաւորաց վարժարանի: Կարև պատօն

նավարութենք մը ես սակայն 1937ին նշանակուած է տեսուչ՝ Սրբոց Յանքեանց Տուբեռչը եւ փոխ խմբալիր Սէա պատօնական անսամբլին:

Միւս աշխոյց եւ գործունեայ, տարուէ տարի կը տեսնենք զինքը եկեղեցանուէ գործունեութիւններու մէջ, անգամ Տնօրին Փողովոյ, հոգեւոր հովիւ Հայքայի եւ Եղակայից: 1941ին տեսուչ՝ Կիլիկիոյ կարողիկանարանի Անդրիխասի դպրեկանքին: պատօն՝ զօր վարեց մինչեւ 1944ի ամսոր: 1945ին կը նշանակուի հոգեւոր հովիւ Լոնտոնի հայոց: 1948ին կ'անցնի Ամերիկա ու պէտ հովիւ Փերրորին եւ Նոււարէ Խաղաքներու: Կը նշանաւակի Կաթուկ անունով կրօնական թերթիկ մը: 1950—1952 վարած է Ամերիկայի առաջնորդարանին պատօնարեր Հայութեաց Ենթագլուխ խմբագրութիւնը:

1952ին, Գեր. Առաջնորդ Տ. Տիրան Արքապատճենի ձեռամբ սացած է Ծայրագոյն վարդապետի տաժնան, եւ բնուրուած է առաջնորդ Ամերիկայի Արեւմտեան թեմին: 1954ին Երևանի տաճարական ժողովը գնահատելով իր արգիւնաւոր գործունեութիւնը, եպիսկոպոսական տաժնանի բարձրացման որոշում տուած է:

1955 Հոկտեմբերին ձեռնադրուած է եւ պիտուառո Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա. կարողիկոսէն կշմիածնի մէջ միաբանակից 4 եպիսկոպոսներու հետ: Գեր. Տ. Շնորհի կը զիսաւորէ Գալիֆուրնիոյ թեմին պատօնարեւութիւնը լիշմիածնին:

Տիպար վանական մը, բացցրաբարոյ եւ պարկետ աշխատոյ մը, ամբասիր իր նկարագիրն ու լուրջ կրօնաւորի իր խանդը Աստուծոյ ծառայիշու, խոր ակնածանէ եւ յարգանի կը ներցնեն բոլոր զինքը նանչցողներուն:

Մրցոց Յակոբեանց զինուուրեալ Միաբանութիւնը, իրեն վասանով լուսարարապետութեան պատօնը, գործնականական արտայածուած եղաւ իր սերն ու յարգանքը ինչպէտ նաեւ զնանաւաններ, Հայց. Եկեղեցւոյ շամեայ իր ծառայութեան համար:

Այս ուրախ առիրով, Սէա խնուն Ամեն. Պատրիարք Մրբազն Հօր եւ ամբողջ Միաբանութեան շերտօնէն կը ընօրինաւորէ նորբնիք լուսարարապետ Մրբազնը եւ կը մարդկարեւաս երկար տարիներ, Աստուծոյ Տաճ բարւով ծառայութեան մէջ:

## ՀԱՇՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Ս. ԱԹՈՌՈՅ ԴԻՒԱՆԷՆ

Մեր նախորդ Հաղորդագրութեամբ երուսաղէմի դէպքերը բերած էինք այն կէտին երբ Տէրտէրեան Արքեպատճենի բացած դատը յիտաձգուած էր Մարտ 10ին: Սոյն դատը տեսնուեցաւ իր օրին եւ Յորդանանու Մրդարութեան Բարձրագոյն Ատեանը իր վճիռը տուած Մարտ 17ին, առ այն թէ Ատեանը չէր կրնար զնօթել ներքին Դործոց Նախարարին կողմէ եղած (Տիրան Արքեպատճենի) Տեղապահի ընտրութեան ճանաչումը, քանի որ Բարձրագոյն Ատեանի իրաւասութենէն դուրս կը մնար ըննարկումը Տեղապահի ընտրութեան վերաբերեալ գործողութեանց:

Երբ Բարձրագոյն Ատեանի այս որոշումը հաղորդուեցաւ պատրիարքարան Մարտ 19ին, անմիջապէս ծեռնարկուեցաւ լրացնելու պատրիարքական ընտրութեան գործը, որ կէս մնացած էր Ֆեկտ. 20ին (1956) այս մասին գրուած արգելվին նետեւանորով: Ընտրութիւնը տեղի ունեցաւ Մարտ 20ին, ինչպէս նկարագրուած է այլուր ՍԻՄին այս թիւին մէջ:

Ընտրութիւնը եւ յարակից եկեղեցական հանդիսութիւնները վերջացած էին երբ նորընտիր պատրիարքը երուսաղէմի կառավարիչն զրկուած նամակէ մը տեղեկացաւ որ Տէրտէրեան Արքեպատճենի կողին դատ բացած էր այս անգամ երուսաղէմի շրջանային դատարանի մէջ, եւ նոր հրահանգ հանել տուած էր ընտրութիւննը կասեցնելու: Սակայն ընտրութիւնը աւելի քան երեք բառորդ ժամ առաջ աւարտած ըլլալով՝ հանուած հրահանգը չի ծառայեց իր նպատակին:

Տէրտէրեան Արքեպատճեն. իր նոր դատական դիմումնազրով կը պահանջէ որ դատարանը վճիռ մը հանէ չիղեալ համարելով իր պաշտօնանկութիւնը երուսաղէմի Հայոց Պատրիարքական Տեղապահութենէ, եւ չիղեալ համարէ նաեւ Տ. Տիրան Արքեպատճենի Տեղապահական ընտրութիւնը:

Պատրիարքական ընտրութիւնը յաջորդ օրն իսկ հաղորդուեցաւ երուսաղէմի կառավարիչին որպէսզի զայն ներկայացնէ նորին Վեհափառութիւն Հիւսէյն Բ. Թագաւորին ի հաստատութիւն:

**Շնորհաւորական Հեռագիրներ**  
**ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ՏԻՐԱՆ ԱՐքԵՊԻՍԿՈՊՈՍԻ**  
**ՊԱՏՐԻԱՐք ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻ**

Մայր Արքուն Ռ. Էջմիածնեան

Էջմիածնին, 21 Մարտ 1957 (Հայերեն) [\*]

Շնորհաւորելով Ձեր ընտրութիւնը կ'աղօթենք որ Տէրը անսասան ու շէն պահէ Հայոց Պատրիարքական Սուրբ Աթոռը երուսաղէմ։ Ձեր երջանիկ զահակալութեամբ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան ծոցին մէջ թող անի ու պայծառանայ ճշմարիտ եղբայրական եւ համերաշխ գործակցութեան ոգին եւ թող սկիզբ առնէ բեղուն եւ արդասաւէտ կեանքի նոր շրջան մը ի փառս Աստուծոյ եւ Հայ Եկեղեցւոյ։ Աստուծա զծեզ հաստատ պահէ ընդ երկայն աւուրս ի խաղաղութեան եւ ըլլայ միշտ ծեզ օգնական։ Մեր հայրապետական օրհնութիւնը Աթոռիդ զինուորին Միաբանութեան եւ պատուական ժողովուրդին։

Եղբայրական սիրոց ողջունիւ  
ՎԱՐԳԻՆ Ա.

Կ. Պոլսոյ Պատրիարքութենին

Խսթանակուլ, 21 Մարտ

Սրտագին եւ զերմ շնորհաւորութիւններ։ Խաղաղ եւ պտղաբեր յաջողութեան բարեմաղթութիւններ հիմնապէս բարեկարգեալ նոր կեանքի համար Ձեր Միաբանութեան մէջ։

Ձերդ Եղբայրաբար  
ԴԱՐԵԳԻՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Քենքը ըստրի Արքապիսկոպոսնեն

London, March 22

Sincere brotherly congratulations on Your election as Armenian Patriarch of Jerusalem and prayers for God's blessing upon You and Your people.

ARCHBISHOP CANTERBURY

(Թարգմանութիւն)

Լոնսոն, 22 Մարտ

Անկեղծ Եղբայրական շնորհաւորութիւնը յաղագս ընտրութեան Ձերոյ որպէս Պատրիարք Հայոց երուսաղէմի եւ Աղօթք՝ վասն օրհնութեան Աստուծոյ ի վերայ Ձեր եւ ժողովրդեան Ձերոյ։

ՔԷՆԹԵԼՐՊՈՐԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

[\*] Փակագծի մէջ կը նշանակուի լեզուն որով մեզի հասուծ են նեռազիրները։ Իսկ այն որ չի նշանակուիր այդ նեռազիրը դրվագած է Անգլերէն լեզուով։

## Ա. Մ Ե Բ Ի Կ Ո.

Միացեալ Շահանգներ

Նիւ Խօր, 22 Մարտ (Հայերէն)

Զերդ Ամենապատռութեան պատրիարքական ընտրութեան առթիւ կը ներկայացնենք մեր թեմական մարմիններուն և հաւատացեալ ժողովուրդին սրտազին չնորհաւորութիւնն ու բարեմաղթանքը: Կ'ազօթենք առ Բարձրեալն Աստուած որ տայ Զեզի արեւշտութիւն որպէսզի պահէք Առաջելական Առուր Աթոռոյ հոգեոր կեզրանը միշտ ձաղկուն և ազգային մեր հաստատութիւնը բարձրութեան վրայ:

ԱՊԵՐԻԼ ԱՐՔԵԳՈ. ԳԱԼՅԱՑԵԱՆ  
Առաջնորդ Հայոց Ամերիկայի

Տիգրոյք, 20 Մարտ

Մեծապէս հրճուեցայ Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռի պատրիարք ընտրութեանուն առթիւ կը ներկայացնեմ իմ և եեղբանական վարչութեան սրտազին չնորհաւորութիւնները, մաղթելով արեւշտութիւն և յաջող պաշտօնավարութիւն վասն փառաց Աստուածոյ և մեր Ներկեցոյ հոգեոր վերելքին համար: Հաճեցէք հաղորդել ցնծազին չնորհաւորութիւններս Սրբոց Յակոբեանց Միաբանութեան:

ԱԼԵՔՈ ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Նախազան Հ. Բ. Ը. Միարեան

Ֆիլատելիիա, 22 Մարտ

Շնորհաւորութիւններ. կը հրճուինք. Զեր ընտրութիւնը կը նշանակէ բարգաւաճութիւն Միաբանութեան և վարկի բարձրացում Եկեղեցիի համար. Աստուած պահէ Զեզ:  
Լիմին ՔՆՅ. ԱԱԱՓԵԼԵԱՆ ԵՒ ՀԱԴԱԲԱՐՉՈՒԹԻՒՆ  
Ֆիլատելիիի Ս. Սահակ-Մեսրոպ Եկեղեցոյ

Նիւ Խօր, 22 Մարտ (Հայերէն)

Զեր Ամենապատռութեան պատրիարքական ընտրութեան առթիւ կը ներկայացնենք մեր և լոնկ Այլինորի հայ համայնքին խնդակցութիւններն ու չնորհաւորութիւնները. Պարգետէ Աստուած Զեզի արեւշտութիւն որ երկար տարիներ Զեր իմաստուն առաջնորդութեան ներքն բարգաւաճի Առուր Աթոռոյ և փառաւորուի Հայաստանեաց Եկեղեցին:

ՎԱՐԴԱՆ ՔՆՅ. ՄԿՐԵԱՆ ԵՒ ԾԻԱԿԱՆ ԽՈՇՀՈՒՐԴ  
Լոնկ Այլինորի Հայոց Եկեղեցոյ

Նիւ Խօր, 23 Մարտ

ԱՐԱԿՐԻՆ Շնորհաւորութիւններ. կը մաղթենք երկար բարգաւաճ տարիներ:  
ԾԻԱԿԱՆ ԽՈՇՀՈՒՐԴ Ս. ԳՐԻԴՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻԶ ԵԿԵՂԵՑԻՈՑ

Տիգրոյք, 25 Մարտ

ՄԵՆՔ կը Շնորհաւորենք և կը հրճուինք Զեր ընտրութեան առթիւ իրեն Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռի պատրիարք:

ԱԹՆԱԿ ՔՆՅ. ԳԱՎԱՐԱԲԵԱՆ ԵՒ ԾԻԱԿԱՆ ԽՈՇՀՈՒՐԴ  
Տիգրոյք Ս. Յովիաննես Հայ. Եկեղեցոյ

Նիւ Խօր, 23 Մարտ

Զեր Երւուաղէմի հայոց պատրիարք ընտրութիւնը դարաշրջան կերտող զէտք է Հայ Եկեղեցոյ և Ս. Տեղեաց պատմութեան մէջ: Կ'ազօթենք Աստուածոյ տայ Զեզի յաւելեալ զօրութիւն, երկար կեանք որոյէսզի Զեր իմաստուն առաջնորդութեամբ զուք կարենաք տանիլ ծանը պատասխանատութիւնները իրեն զլիաւոր պահակը մեր Առուր Տեղերու, և մէշտեղ բերել անձնղիր հոգեսրականներուն նոր սերունդ մը, ուսուցանելու Աւետարանը մեր Առուր հայրերէն նախազծուած եղանակաւ, որպէսզի մեր հայերը աւելի լաւ Քրիստոնեաներ ընեն:

ՏԱՏՈՒՐ, ԷԼԻԶ ՏԱՏՈՒՐԵԱՆ

Նիւ Խօր, 21 Մարտ

Սրտանց Շնորհաւորութիւններ Տկ. Դաւուքնեանի և իմ կողմէս Երուսաղէմի պատրիարքութեան Զեր շատ երջանիկ ընտրութեան առթիւ բարերաստիկ յաջողութիւն:

ՀԱՅԻ ԳԱԼՈՒՔԵԱՆ

Նիւ Խօր, 20 Մարտ

Սրտանց Շնորհաւորութիւններ Զեր պատրիարք ընտրութեան առթիւ Աստուածոյ կամքը պիտի ըլլայ:

ԲԻՋՐՈՏ Գ. ԿՐԵԿՈՐԻ

Լուսեն, 22 Մարտ

Սիրելի Արքազան, շնորհաւորութիւններ և մաղթանքներ պաշտօնին և պատռուին համար, որուն արժանապէս տիրացաք իրքի մեծ առաջնորդ մը Երուսաղէմի մեր Սուրբ Աթոռին համար, թող Աստուած շարունակէ տալ 2եզի իմաստութիւն և զօրութիւն։ Յիշեցէք զիս 2եր աղօթքներուն մէջ, անձնուիրաբար 2երդ

050ԱԿԱՆ ԱԹԵՂԱՑ ՄԻՒԱՍԱԾ

Նիւարէ, 22 Մարտ

Արտ սղին շնորհաւորութիւններ և լաւագոյն մաղթանքներ Երուսաղէմի Արքոց Յակոբեանց Առաքելական Աթոռի պատրիարք ընտրութեան առթիւ։

Եղիշէ Աթեղաց Կիջիբելն

Թորյ, 21 Մարտ

Ենորհաւորութիւններ և լաւագոյն մաղթանքներ 2եր պատրիարք ընտրուելուն առթիւ։ ՎԱՐԴԱՆ ՔՀՆՅ. ՏՀՐ. ԱՊԱՏՈՒՐԵԱՆ

Լովիլ, 22 Մարտ

Բնդունեցէք մեր ուրախութիւնը և գոհութեան աղօթքները Առաքելական Աթոռի որպէս պատրիարք 2եր ընտրութեան առթիւ։

ԿԱՐԷՆ ՔՀՆՅ. ԿՏԱՆԵԱՆ, ԵՐԵՑԿԻՆ ԵՒ ՍԻՐԱՆ

Նիւ Խօր, Ապրիլ 1

Արտագին շնորհաւորութիւններ, կը հրճուինք այն յոյսով որ 2եր պաշտօնավարութիւնը բազում բարիքներ պիտի բերէ 2եզի մեր Եկեղեցին և ժողովուրդին։

ԶԱՊԷԼ. ԵՒ ԼԵՑԱՆ ԳԱՐԱԿէՕԶԵԱՆ

Նիւ Խօր, 25 Մարտ

Ա. Մերիսակայի Հայց, Եկեղեցւոյ Երիտասարդաց Կաղմակերպութիւնը սրտագինս կը շնորհաւորէ 2եր Արքազնութիւնը Երուսաղէմի Ս. Աթոռոյ պատրիարքական բարձր պաշտօնի 2եր ամենա բրջանիկ 2եզի Շնորհական առաջնորդութիւնը բարձր պատրիարքական բարձր պաշտօնի 2եր ընտրութեան երջանիկ առիթով։ Շարունակէ Աստուած շնորհնել 2եզի բաշխողութիւն, իր սուրբ գործի հատարման մէջ և տայ 2եզի զօրութիւն ներշնչում տալու մեզի մեր սիրելի Եկեղեցիի սիրոյ և ծառայութեան մէջ։

ՆՈՒՊԱՐ ՏՈՒԲԵԱՆ

ԱՏԵՆԱՊԵ Հ. Ե. Ե. Ա.-ի Կիդրանական Խոհոււրդի

Նիւ Խօր, 25 Մարտ

Ա. Մերիսակայի Հայց, Եկեղեցւոյ Երիտասարդաց Կաղմակերպութեան կողմէ հովանաւորուած միջատլանդեան կիրակինօրեայ Դպրացի համագումարը կը շնորհաւորէ 2եզ Երուսաղէմի Ս. Աթոռոյ պատրիարքական բարձր պաշտօնի 2եր ընտրութեան երջանիկ առիթով։ Շարունակէ Աստուած շնորհնել 2եզի բաշխողութիւն, իր սուրբ գործի հատարման մէջ և տայ 2եզի զօրութիւն ներշնչում տալու մեզի մեր սիրելի Եկեղեցիի սիրոյ և ծառայութեան մէջ։

ԿԱՐԱԿՆՈՒԲԵԱՑ ԳԳՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՒԽԱՐ

Նիւ Խօր, 21 Մարտ

Պատրիարքաբարանը բախտաւոր է ընտրելով արժանաւոր առաջնորդ մը 2եր Արքազնութեան պէս, բարձրացնելու համար իր զիրքը, Շնորհաւորութիւններ։ կը մաղթենք 2եզի առողջութիւն։ Աստուածային առաջնորդութիւն։

ԼԵԽՈՆ ԱՐՍԼԱՆԵԱՆ

Նիւ Խօր, 21 Մարտ

Շնորհաւորութիւններ 2եր ընտրութեան համար ի Սուրբ Աթոռ։ Երջանիկ մաղթանքներ փառաւոր շրջանի մը համար 2եր պաշտօնավարութեան ընթացքին։

ՎԱՀԱՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ

Նիւ Խօր, 21 Մարտ

Ցնծութեամբ իմացանք 2եր պատրիարքական ընտրութիւնը։ Սրտանց շնորհաւորութիւններ, կը մաղթենք երկար բարգաւաճ կեանք։

ՑԱԿՈՐ ՆԱԶԲՐԵԱՆ

ՔԷԺԱՐԻ (Պատսն), 22 Մարտ

Մենք կը զբկենք մեր սրտագին շնորհաւորութիւնները և լաւագոյն մաղթանքները 2եր ընտրութեան առթիւ։ Կաղօթենք Աստուածոյ շնորհնել 2եզի երկար կեանք, առողջութիւն և զօրութիւն արակեզի շարունակէք ժառայել իր փառքին և մեր սիրելի Եկեղեցիին։

ԳԵՐՈՐ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՐԻ ընտանիքներ

Նիւ Խօր, 23 Մարտ (Ֆրանսիակեն)

Զերժագին շնորհաւորութիւնները. սրտացին մաղթանքներ երջանիկ ընտրութեան համար։ ՑԱՊՈԲ, ԺԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ,

Նիւ Խօր, 23 Մարտ

Հըմառեցանք լուելով բարի լուրը. Դուք լիապէս արժանի էք 2եր նոր պաշտօնի պատիքն։ Տէր եի Տիկին ձՈՉԵՅ ԹՈՓԱԼԵԱՆ եւ ընտանիք

Պետարազիլ, Նիւ ծրբի, 23 Մարտ

Կը բաժնենք 2եր և 2երիններուն կրօնական խոր երկիւզի զգացութիւնները երբ կը զրակէք սուրբ պատասխանատութեան պատմական Աթոռ մը յիտ վառաւոր պայքարի չարութեան ուժեւու զէմ։ Տայ Աստուած 2եզի իմաստութիւն և շնորհ՝ կատարելու մեր պատկառելի եկեղեցիի դործը իրեն համար։

ՑԱՊՈԲ, ՄԱՐԻ ԵԻ ՆԵՐԾԵԱ (ՆԵՐԾՈՒԵԱՆ)

Նիւ Խօր, 25 Մարտ

Ամենասրազին շնորհաւորութիւններ. Ամենակալը զօրացնէ 2եղ ձառայելու 2եր եկեղեցին և ժաղովուրդին գալիք բազում տարիններու համար։

ԳԱԼԵԱՆ ԵՂԲԱՋԲՆԵՐ

Նիւ Խօր, 25 Մարտ

Անկեղծ շնորհաւորութիւններ 2եր Երուսաղէմի հայոց պատրիարք ընտրութեան առթիւ. Կը ժաղթենք 2եզի Աստուածային առաջնորդութիւն։

Տէր եի Տիկին ձՈՉԵՅ ՑՈՐԳԱԾԵԱՆ եի ձՈՅ

Նիւ Խօր, 25 Մարտ

Արտազեղ ուրախութեամբ կը շնորհաւորենք 2եղ 2եր պատրիարք ընտրութեան առթիւ. Կ'աղթենք որ Տէրը 2եզ անվտանդ պահէ և մշտնջենական լոյսը Սուրբ Երրորդութեան 2եզի հետ ըլլայ մինչև վերջ։

ԱՌՋ ԱԶՆԱԽՈՐԵԱՆ, ԱՆՆ ՏԱՏԵԱՆ, ԱՐՓԻՆԷ ԴԱՀԻԹԵԱՆ

Քէմպրին (Պասոն), 28 Մարտ (Հայերէն)

Պատիւ և երջանկութիւն կը համարիմ շնորհաւորել 2եր Ամենապատութեան պատրիարքական Ընտրութիւնը. կը մաղթեմ արեւատութիւն, ձրագիրներու իրականացում՝ ի վասս Առառածութիւն ի պայծառութիւն Հայաստանեաց Եկեղեցւոյ. Բրդիական չերմ սիրով։

ՑՈՎՀԱՆՆԻԱ ՄՐԿ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

Նիւ Խօր, 29 Մարտ

Կը շնորհաւորենք 2եր ընտրութիւնը լաւագոյն մաղթանքներով։

Տէր եի Տիկին ՑԱՊՈԲ ՔԱՅԱԿԵԱՆ

Նիւ Խօր, 26 Մարտ

Արտազին շնորհաւորութիւններ. կը մաղթենք երկար և բեղուն կեանք։ ՎՐԹԱՆՆԻԱ ՔՆՆՅԱ ՔՆՆՅԱ. ՓԱՓԱԶԵԱՆ եւ ընտանիք Նիկակո, 26 Մարտ

Աւրախացիր Երուսաղէմ, պատկառելի Աթոռ Աբրոց Յակոբեանց, ընտրեալը արմատախիլ պիտի ընէ չարիքը, որ քեզի պատահած էր. Ան բարձր պիտի բռնէ արդարութեան ջահը և քրիստոնէական չերմեռ անզութիւնը Սուրբ Տեղեաց մէջ. Կ'ուրախանանք նաև մենք, իր ամենէն չերմ հիացաղները։

Օ. Մ. ՆԵՐԾԱՑ

Տիդրոյ, 26 Մարտ

Շնորհաւորութիւններ 2եր ընտրութեան առթիւ սրբազն պաշտօնին. մեր անկեղծ շնորհաւորութիւնները երկար, երջանիկ և բեղուն պաշտօնավարութեան համար։

ՄԱԲՏԻԿԵԱՆ եի ԹԱՂԻՊԵԱՆ

Պելֆոնի, 27 Մարտ

Դուք լիովին արժանի էք պատուին և կարեսը պաշտօնին օրուն ընտրուած էք. սրտազին շնորհաւորութիւններ։

Տէր եի Տիկին ԲԱԲԴԷՆ ԿԻՒԼԱՐԵԱՆ

Բրուլիսենս, 27 Մարտ

Խորապէս հրճուեցանք. շնորհէ Աստուած Զեզի առողջութիւն և բեղուն տարիներ իր այգի ծառայութեան մէջ:

ՇԱՀԵ ՔՀՆՅ. ԱԼԹՈՒԻՆԵԱՆ եւ ընտանիք

Անսուր, 27 Մարտ

Զեր ընտրութիւնը լեցուց մեր սիրածը հրճուանքով: Կ'աղօթենք որ Աստուած հովանի ըլ-լայ Զեզի և առաջնորդէ զԶեզ որպէսզի շարունակէք ծառայել իրեն՝ իր Սուրբը եկեղեցին միջոցաւ:

ԱՐԹՈՂ ՌԻԶՈՒՏ ԱՌԱՔԵԼԵԱՆ, ձեզ Պիլեցլուն,

ԱՐԹՈՂ ԻԶԱԳԵԼ ՌԱՎԻ ԵԱՂՃԵԱՆ, ԶԱՐՈՒ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ԱՐԹՈՂ ԴԱՒԻԹԵԱՆ (հայր), Հերի ՍՊՈՒԿԵԱՆ

Ֆիլատելիմիա, 28 Մարտ

Ամենասրուազին շնորհաւորութիւններ յԱթոռ երուսաղէմի Զեր պատրիարք ընտրութեան առթիւ. մեր անձկութիւնը փարատեցաւ և կը հրճուինք այսօր. Աստուած միշտ Զեզի հետ ըլլայ:

ԳՈՂՈՍ ՔՀՆՅ. ՄԱՆՈՒԿԵԱՆ եի ԵԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ֆիլատելիմիա, 28 Մարտ

Զերմ շնորհաւորութիւններ և լաւագոյն մաղթանքներ Զեր երուսաղէմի պատրիարք ընտրութեան համար:

ՀՅՈՒԻ ԳՈՂՈՍ ՔՀՆՅ. ՄԱՆՈՒԿԵԱՆ եի ԵԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ֆիլատելիմիայ Ս. Եւրոպաբիւն Հայց. Եկեղեցւոյ

Եռնիրն Սիրի:

Անկեղծ և չերմազին ուրախութեամբ կը շնորհաւորենք Զեզ, պատրիարք ընտրութեան երջանիկ առիթով:

ԵՌԻՆԻԲՆ ՍԻԹԻԻ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՐԻՏՅ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒԻՆ

Ուօքրրապան, 28 Մարտ

Շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան առթիւ և լաւագոյն մաղթանքներ առողջութեան և արդիւնաւէտ գործի:

ՀՅՈՒԻ Տ. ԱՐՏԻՆ ՔՀՆՅ. ԱՇՏԵԱՆ եի ԵԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ս. Յակոբ Հայց. Եկեղեցւոյ Ուօքրրապանի

Նիւ Եօր, 2 Ապրիլ

Շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան առթիւ իրեն պատրիարք երուսաղէմի. շնորհէ Աստուած Զեզի քաջութիւն, իմաստութիւն և զօրութիւն իր գործը շարունակելու՝ Անձնուիրաբար ձերդ:

ԳԱՊԵԼ եի ՎԱՀՐԱՄ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

Ֆիլատելիմիա, 2 Ապրիլ

Շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան առթիւ. մեր աղօթքներուն պատասխան ստացանք. մեծութիւնը երբեք չի մեռնիր. կ'աղօթենք Զեր առողջութեան և բարօրութեան համար:

ԼԵՒՈՆ ՔՀՆՅ. ԱՌԱՔԵԼԵԱՆ, ԱԻԵՏԻՌ ՔԻՊԻԹԵԱՆ,

ՔՐԻՌ ԶԱՔԵԱՆ, ձՕԶԵ ՀՕՓԱԱՄԱԶԵԱՆ

## Գ.Ա.Լ. Ի ՖՈՐՆԻ Ա.

ՅԵԼՋԻ, 21 Մարտ — Աւղուած Սուրէն Եպսին

Հանեցէք փոխանցել Գալիֆորնիոյ թեմին և իմ սրտագին շնորհաւորութիւնները նորին գերապատութեան՝ Տ. Տիրան Արքեպոս. Ներսոյեանին և Սրբոց Յակոբեանց Միարանութեան՝ Երուսաղէմի պատրիարքութեան իր ընտրութեան առթիւ. բոլորին կը մաղթենք Աստուած այլին առաջնորդութիւն և իմաստութիւն որպէսզի անոնք կարենան պահել մեր զարաւոր Հաստատութիւնը իր վեհութեան և պայծառութեան մէջ:

ՎԱՐԴԱՆ ԱՐՔԵՊՈՍ. ԳԱԱՊԱՄԵԱՆ

Առաջնորդական Տեղապահ Հայց Գալիմորնիոյ Թեմին

Օան Յրանիսիօ, 24 Մարտ

Մեծ ուրախութեամբ իմացանք Զեր պատրիարք ընտրուիլը. Հայ Եկեղեցին պէտք ունի Զեզի. կ'աղօթենք Զեր Ամենապատութեան կենաց երկարութեան համար. Համոզուած ենք որ Զեր պաշտօնավարութիւնը շատ պաղաքերը պիտի ըլլայ:

ԱՐԹՈՒՐ ՔՀՆՅ. ՍՄՐՈՏԵԱՆ

Հռվիս Սանմերանսիկոյի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյ

## Ֆրեզմին, Մարտ 21

Հաստ երջանիկ եղանք լսելով Զեր ընտրութիւնը իբրև պատրիարք հայոց Երուսաղէմի. ընդունեցէք մեր ամենէն սրտագին շնորհաւորութիւնները. Աստուած տայ Զեզի առաջնութիւն և երկար կեանք ձառայելու մեր սուրբ եկեղեցին արժանաւոր կերպով. մեր շնորհաւորութիւնները՝ նաև Միաբանութեան որ կը ձառայէ Զեր առաջնորդութեան ներքեւ:

ԱՌԱՋԵԼ Գ. ԵԱԶՐԱՅԵԱՆ

## 23 Մարտ, Ֆրեզմին (Հայերէն)

Զերմագին շնորհաւորութիւններս Զեր Սրբազնութեան Երուսաղէմի Հայոց պատրիարք ընտրութեան առթիւ. Սրտանց կը մաղթեմ Զեզ երկար և առողջ կեանք. որպէսզի Զեր բարձր Կարողութիւններով շարունակէք մեծարծէք և հաւատարմասէր ձառայութիւնները մատուցաներ Հայ Եկեղեցին և Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան պատմական և ազգային մեծ հաստատութեան:

ՑՈՒՑՈՒԹԻՒՆ, ՊԼՐԱՅԻՑԱՆ

## Ֆրեզմին, Մարտ 21

Կը հրճուինք Զեր ընտրութեամբ. շնորհաւորութիւններ և բարեմաղթանքներ յաջողութեան համար Զեր բարձր պաշտօնին մէջ:

ՆՈՒՄՐԴ ԱՆՄԱՆՈՒՆԻ ՄՈՎՈՒՍԵԱՆ

## Գ. Ա. Ս. Ա.

## Թորենի, Գանատա 25 Մարտ

Սրտագին շնորհաւորութիւններ և լիառատ առողջութիւն Զեր ընտրութեան առթիւ:  
ՊԱՎԱՅԵԱՆ, ՊԵՆԼԵԱՆ եւ ՊԱՇՏՈՆԿՈՒԹԻՒՆ

## Արինզոր, Գանատա 25 Մարտ

Մեր շնորհաւորութիւնները Զեր ընտրութեան առթիւ հնագոյն Հայ Եկեղեցւոյ Երուսաղէմի բարձր Աթոռախն. փառք Աստուածոյ գործող առաջնորդ մը այժմ զեկին զլուխն է. այս զգացումը կը խորհիմ որ կը բաժնեն Գանատայի բոլոր Հայեր:

ԲՈԼ ՍՊԱՃԵԱՆ

## Ա. Ն Գ. Լ Ի Ա.

## Լոնտն, 21 Մարտ

Սրտագին շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան համար յԱթոռ Սրբոց Յակոբեանց. Կ'ազօթենք Աստուածային առաջնորդութեան համար կատարելու Զեր պարտականութիւնները ամենէն զժուարին ժամանակներու մէջ: Կը շնորհաւորենք նաև Միաբանութիւնը այս իմաստուն ընտրութեան համար:

ՊՈԱԿ ԵՊՈ. ԹՈՒՄՐԱՅԵԱՆ  
Հայրաբեական Պատուիրակ Անգլիա

## Լոնտն, 21 Մարտ

Հաստ ուրախացայ Զեր պատրիարքական ընտրութեամբ. կը զբկեմ Զեզի իմ ամենաչերմ անձնական շնորհաւորութիւններս և բարեմաղթութիւններս:

(ՆՈՒՊՈՒ) ԿԻՒՂՂԵՆԿԵԱՆ

## Լոնտն, 22 Մարտ (Հայերէն) — Ուղղուած Սուրբն Եպութիւն

Շնորհաւորեմ Միաբանութիւնդ նոր գահակալով մը օժտուած լինելուն առթիւ. մաղթեմ կարողութիւն Սրբազն պատրիարքին:

ՆԵՐՈՒԾ ԿԻՒՂՂԵՆԿԵԱՆ

## 21 Մարտ

Հանեցէք ընդունիլ մեր ամենաչերմ շնորհաւորութիւնները և բարեմաղթութիւնները Երուսաղէմի պատրիարքութեան պատկանելի Աթոռին Զեր ընտրութեան առթիւ:

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՑ ԼՈՆՏՈՒՆԻ

## 21 Մարտ

Խորապէս զոհացանք Զեր պատրիարքական ընտրութեան համար. կ'առաքեմ Զեզի իմ ամենաչերմ անձնական շնորհաւորութիւնները և լաւագոյն մաղթանքները:

ՑԱԿՈԲԵԱՆ

## 21 Մարտ

Այժմնասրաւագին շնորհաւորութիւնները, կը մաղթենք զեղի երկար կեանքք որ կարող ըլլաւ բարւոքել պատրիարքութիւնը և մեր Եկեղեցին։ Աղօթեցէք մեղի համար։  
ՍԱՐԳԻԿ Քիլիքձելն

## 22 Մարտ

Այժմնաչերմ շնորհաւորութիւններ զեր բարձր պաշտօնին ընտրութեան առթիւ։ անկեց բարեմաղթութիւններ յաջողապէս կը լու։ զեր ծանր պատասխանառութիւնները նկեղեցւու համայնքի ծառայութեան մէջ։  
ԼՔՍԵՐՁԵԼՆ

## Ե Գ Ի Պ Տ Ա Ս

## Գանիրէ, 21 Մարտ (Ֆրանսիրէն)

Մեր չերմ եղբայրական շնորհաւորութիւնները զեր ընտրութեան համար յԱթոս Սրբոց Յանուարից կը մաղթենք զեր Այժմագաղատութեան երկայն և լիակատար յաջողութիւն։  
ՄԱՐԳԲԵԼ ԱՐՔԵՊՈ ՍԻՐՈՒԵԱԱՆ  
Առաջնորդ Հայոց Եղիածախ

## Գանիրէ, 21 Մարտ (Ֆրանսիրէն) — Ռւդոլուած Սուրեն Եպսինին

կը շնորհաւորենք Միաբանութիւնը իր երջանիկ ընտրութեան համար։ կը գրավաքինք գիւղ առ գահակալութեան թուականը։  
ՄԱՐԳԲԵԼ ԱՐՔԵՊՈ ՍԻՐՈՒԵԱԱՆ

## Գանիրէ, 21 Մարտ (Ֆրանսիրէն)

Հ. Բ. Բ. Միութեան Եղիածախոսի կեղզանական ցանձնախումբը չերմագինս կը շնորհաւորէ զեր ընտրութիւնը։ կը մաղթենք երկար և բարզաւաճ պաշտօնավարութիւն։  
Հ. Բ. Բ. Միութիին, Եֆիզ, Կեդր ԱԱՀՅԱԱԽՈՒՄԻՄ

## Աղեքսանդրիա, 23 Մարտ (Ֆրանսիրէն)

Ցանուն Աղեքսանդրիայ հայ զաղութիւն և անձնապէս իմ անունովս կը շնորհաւորէն զեր պարբերական Աթոսի Զեր ընտրութեան առթիւ և կը մաղթենք յաջողութիւն, բարզաւաճութիւն, երկար կեանք և կը հայցենք զեր օրհնութիւնը։  
ՄԱՐԳԲԵԼ ԶԱՐՊԱՇԱԿԵԼԱՆ

## Գանիրէ, 22 Մարտ

Հանցեցք ընդունել իմ ամենասրաւագին շնորհաւորութիւնները, զատոն երջանիկ յելչաւութեան Զեր զնահատելի ճիգերուն ընդդէմ չար հակամարտութեան։ Լաւագոյն մաղթանքներ պարզաւաճման մեր նուիրական հաստատութեան։  
ՀԱՄԱԳԵԱՆ

## Աղեքսանդրիա, 23 Մարտ (Ֆրանսիրէն)

Արտագին շնորհաւորութիւններ պատրիարք ընտրութեան երջանիկ առթով։  
Տ. ԳԵՂԱՐԴ ՔՀՆՅ. ՍԵՐԵԲՐՁԵԼՆ

## Գանիրէ, 23 Մարտ

Այժմնաչերմ շնորհաւորութիւններ զեր ընտրութեան առթիւ, լաւագոյն մաղթանքներ յաջողութիւն Զեր բռնոր ճիգերուն մէջ։  
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՄԵԱՆ

## Գանիրէ, 26 Մարտ (Ֆրանսիրէն)

Չերմագինս կը շնորհաւորենք Զերդ Ամենապատութիւնը։ կը մաղթենք բարզաւաճութիւն և երկար կեանք։  
ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻԻՆ

## Աղեքսանդրիա, 28 Մարտ

Մեր Միութիւնը կը հրճուի և կը շնորհաւորէ Զեր Գերապատութեան ընտրութիւնը հայոց պատրիարքի բարձր պաշտօնին, յԱթոս Հնադարեան Առարք Յակովայ։ Զեր Գերապատութեան իշխանութիւնը երկար շարք մը ըլլայ բարզաւաճ, արդիւնաւոր և չինարար տարիներու, ի ժամանակ Մայր Եկեղեցիին, և ի միութիւն ամենայն հայց՝ մէկ և նոյն անբաժանելի Սուրբ Էջմիածնի շուրջ

ՏԻԴՐԱՆ ԵՐԿԱՓ ՀԱՅ ՄԵԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻԻՆ ԱՂԵՔՍԱԱԴՐԻՈՑ

Գանձրէ, 29 Մարտ

Հաճեցէք ընդունիլ մեր ամենասիրալիր որդիական շնորհաւորութիւնները Զեր Գերազնորութեան օրհնեալ ընտրութեան առթիւ:

ԿԱՐՊԻՍ ԵՒ ԼԵՒՈՆ ՍԻԼԱԶԵԱՆ

### Թ Ա Խ Բ Ք Ի Ա.

Ելուի, 22 Մարտ (Հայերէն)

Զերմ և սրտագին շնորհաւորութիւններս:

ԷԼՈՒ ԳԱԶԱՋԵԱՆ

Պալիս, 22 Մարտ (Յրանսերէն)

Անկեղծ շնորհաւորութիւններ լաւագոյն մազթանօք. կը հայցենք Զեր հայրական օրհնութիւնները:

ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ելուի, 22 Մարտ (Ֆրանսերէն)

Հաճեցէք ընդունիլ մեր շնորհաւորութիւնները:

ՄԿՐՏԻՉ ԱՃԵՄԵԱՆ

Կայսրա, 23 Մարտ (Ֆրանսերէն)

Երուսաղէմի պատրիարքական Աթոռի Զեր ընտրութեան առթիւ «Մարմարայի Վարչութիւն» կը շնորհաւորէ և կը մազթէ տեւական խաղաղ մթնոլորտի մը տիբակալութիւնը:

ՄԱՐՄԱՐԱ ՕՐԱԲԵՐ

Պէջոլու, 24 Մարտ (Ֆրանսերէն)

Զերմապէս կը շնորհաւորենք Զեր բարեբաստիկ ընտրութիւնը և կը մազթենք երկար ու երշանիկ հավատագետութիւն:

ԳԵՂԱՄ ԳԱՎԱՖԵԱՆ

### Ի Բ Ա Գ

Պահաս, 22 Մարտ

Մերական քահանաներ, խորհուրդներ և ժողովուրդը կը միացնեն իրենց շնորհաւորութիւնները պատրիարքական ընտրութեան առթիւ. Աստուած օգնէ վերականգնելու Սրբոց Յակոբանց Աթոռը:

ԶԴՈՆ Ծ. ՎՐԴ. ՏԵՐ ՑԱՂԱԲԵԱՆ

Առաջնորդ Հայոց Երազի

Պահաս, 21 Մարտ

Սրտագին շնորհաւորութիւններ պատրիարք ընտրուած ԸԼԱԼՆՈՒՂ առթիւ: Ակնածանօք

ՑՈՎԱԾՆՆԵԼՍ ԻՄԲԻԲԵԱՆ

Պահաս, 22 Մարտ

Ամենաըտագին շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան առթիւ, հաճեցէք ընդունիլ մեր լաւագոյն շնորհաւորութիւնները շատ յաջող և երջանիկ պաշտօնավարութեան համար: Եատ անկեցծորէն:

ՄԱՆՈՒԿԵԱՆ ԸՆՏԱԿԵՐ

Պահաս, 25 Մարտ

Սրտագին շնորհաւորութիւններ և լաւագոյն մազթանչքներ բարդաւաճ և յաջող ղեկավարութեան:

ՑԱՐՔ. ԶՈՒԱՆԵԱՆ

Պահաս, 25 Մարտ

Սրտագաց շնորհաւորութիւններ՝ Աթոռ Սրբոց Յակոբեանց Զեր պատրիարքական ընտրութեան առթիւ: Տիկինս և ընտանիքս կը միանան ինձի ազօթելու Ամենակալին շնորհել Զեր քառակիւն, իմաստութիւն և երկար կեանք:

ՑԱԿՈԲ Տ. ԳՆԱՅԵԱՆ

Պահաս, 25 Մարտ

Սրտագինս կը շնորհաւորենք Զեր Ամենապատուութիւնը, Միարանութիւնը և ժողովուրդը վատահութեան արժանի են, կը մազթենք վերականգնում Ա. Աթոռոյ: Բարձր յարդանօք ԵՐՋԱՆԻԿ ԹԱՂԺԻՄԵԱՆ

## Լ Ի Ֆ Ա Ն Ա Ն

21 Մարտ

Մեր չնորհաւորութիւնները և մաղթանքները Զեր ընտրութեան առթիւ:

Տէր Եկ Տիկին ՏԱՀԶԲիկնել

21 Մարտ

Արտազեղ չնորհաւորութիւններ, զահութիւն Աստուծոյ արգարութեան և բարութեան լադանակին համար, անկասկած Տէրը պատասխանեց մեր աղօթքներուն:

ԱԱԹԳԵՆ ՎՐԴ, ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

21 Մարտ (Ֆրաններէն)

Անկեղծ չնորհաւորութիւններ Զեր ընտրութեան համար որպէս պատրիարք Երուսաղէմի:

ԱԱՏԱՆՅՈՍ Տէր ԳէՈՐԳինեն

21 Մարտ (Ֆրաններէն)

Անկեղծ չնորհաւորութիւններ Զեր ընտրութեան առթիւ:

ԵՐՈՒԱՆԴ ՊԱՊԱՅԵԱՆ

22 Մարտ (Ֆրաններէն)

Իւ ներկայացնենք անկեղծ չնորհաւորութիւններ Զեր Երջանիկ ընտրութեան համար:

ԱԱՐՏԱՐԱՊԵՏ ԱԱԹՈՒՆԵԱՆ

22 Մարտ

Զերժագին չնորհաւորութիւններ և լաւագոյն մաղթանքներ և յարգալիք մեծարանքներ:

ԼԵԽՈՅ ԳէՈՐԳինեն

Պէյրու, 23 Մարտ

Մեր սրտազեղ չնորհաւորութիւնները Զեր ընտրութեան համար: Աստուծած տայ Զեղի զարութիւն և երկար կեանք շարունակելու համար Զեր երանելի նախորդներու հինաւորց աւանդութիւնը վասն առաւել փառաց մեր սիրեցեալ և դարերով խաչուած Եկեղեցինեն:

Տիկին ԽՈԽՈԽիչ Եկ ԱԱՐԱՃԷԱ ՔԱՑԱԽԵԱՆ

Պէյրու, 23 Մարտ (Ֆրաններէն)

Արտազին չնորհաւորութիւններ, կը մաղթենք որ Զեր ընտրութիւնը ըլլաւ առիթ մը բարգաւաճան:

ՈՒՄՈՅ ՍԻՄՈՆԵԱՆ

23 Մարտ (Ֆրաններէն)

Երուսաղէմի Աթոռը իւր արժանաւոր գահակալն ունեցաւ, Աստուծած անսասան պահէ մեր Եկեղեցին և Զեղի չնորհէ քաջութիւն և իմաստութիւն:

ԱԱՃԱՍ ԱՐԱՊԵՏ

24 Մարտ

Շնորհաւորութիւններ Զեր պատրիարք ընտրուելուն համար:

ԱԱՅԻՆԱԿԻԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ

26 Մարտ

Զերժագին չնորհաւորութիւններ Զեր Արբազնութեան ընտրութեան առթիւ: Ի սրտէ կը մաղթեմ որ Երուսաղէմի պատմական Աթոռը գտնէ Զեր չնորհի իւր անդորրութիւնը. և լաւագոյն ժառայէ Հայաստանեաց Եկեղեցւոյ միութեան և աւանդական սկզբունքներուն:

ԵՐՈՒԱՆԴ ՏէՄԻՐՃԵԱՆ

Պէյրու, 26 Մարտ

Կը ցաւինք որ ուշ իմացանք Զեր ընտրութեան լուրը: Անկեղծ չնորհաւորութիւններ և լաւագոյն մաղթանքներ. վասահ ենք որ Երուսաղէմի Ա. Աթոռը պիտի գտնէ խաղաղութիւն, արգարութիւն և բարգաւաճութիւն Զեր զեկավարութեան ներքե, Հայց. Եկեղեցին պիտի վայելէ Առւրը Յակոբի ժառայութիւնը: Յարգանքներ

Ի դիմաց Անկախ Հայ Առանձական Համայնքի

Նախագահ ԽԱԴ ԱՐՔԵՊՈ., Ասենացի ՏՄԻԹ. ՃԻՏԼԵՅԵԱՆ, Քարտուղար ԱՐԱՊԵՏ

Պէյրու, 27 Մարտ (Ֆրաններէն)

Կը չնորհաւորենք Զեր Ամենապատուութեան ընտրութիւնը իրեւ պատրիարք Երուսաղէմի Ա. Աթոռին. կը մաղթենք Զեղի երկար կեանք, և պաղաքեր ու չինարար գործունէութիւն:

ԼԵԽՈՅ ՆԱԶԱՐԵԱՆ Եկ ՈՐԴԻ

Պետք, 27 Մարտ

Անկեղծ և սրտագին չնորհաւորութիւններ 2եր պատրիարք ընտրութեան առթիւ բարին լատուած տայ 2եզի առողջութիւն և երկար կեանք ժառայելու մեր տառապեալ Եկեղեցին:

ՏՈՒԺԾ. ԵԽ ՏԻԿԻՆ ՀԱՄՄԱԼԵԱՆ

Պետք, 2 Ապրիլ

Սրտագին չնորհաւորութիւններ. Աստուծոյ ամենառատ օրնութիւնները 2եր վրայ հանդէին 2եր նոր պաշտօնին մէջ:

Ա. ԳՐՈՅ ԲՆԱԿԲՈՒԹԻՒՆ

## ՅՈՒՐԴԱՆՈՒՆ

ՄԵՐԱՅԻՆ

21 Մարտ

Իմ ամենասրտագին չնորհաւորութիւններս 2եր արժանաւոր ընտրութեան համար իրքի մեր նոր պատրիարքը. կը յաւանք որ մեր ազգը պիտի տեսնէ երջանիկ և պաղակի տարիներ 2եր չը չանին:

ՑԱԿՈՅ ՄԽՃԵԱՆ, ՊԵՂԱՊԵՐ

20 Մարտ

Մեծ հաճոյքով և սրտի անհուն ուրախութեամբ կը չնորհաւորեմ 2եր պատրիարքական ընտրութիւնը, մազթելով 2եզ կարողութիւն, երկար կեանք և յաջողութիւն:

ՑՈՎԱՆԱՀԱՍ ԹԱՊՈՒՄԵԱՆ

20 Մարտ

Հաճեցէք ընդունիլ սրտագին չնորհաւորութիւններս 2եր պատրիարքական ընտրութեան առթիւ. կը մազթեմ 2եզ արեւշատութիւն և յաջողութիւն:

ԳԵՏՐՈՅ ՀԻՆԴԵԱՆ

20 Մարտ

Ենորհաւորութիւններ Տիբան Արքեպոսի պատրիարք ընտրութեան առթիւ:

ՑՈՐԾ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, ԵԽ ԲԵՏԱՆԻ

Ա. Տ. Տ. Տ.

21 Մարտ

Ուրախացանք 2եր ընտրութեան համար, ընտանիքս կը միանայ ինձի հաղորդելու 2եր Ամենապ ստուծութեան մեր անկեղծ չնորհաւորութիւնները և լաւագոյն մազթանքները. Ամենակալ Աստուծ առաջնորդ ըլլայ 2եր Ամենապատուութեան. տայ 2եզի հոգևորական քաղաքական գործիւն և անհոգմակալ զեկավարութիւն, որպէսզի կարող ըլլաք վերահաստատել խաղաղ կենցաղ և բարօրութիւն Միաբանութեան և համայնքի մէջ. Մենք լիապէս կը հաւատանք որ 2եր իմաստուն առաջնորդութիւնը պտղաբեր պիտի ըլլայ պաշտպանելու համար վանքի շահերը. Թող Տէրը չնորհէ 2եր Ամենապատուութեան իր օրնութիւնը ընդ երկայն առուր:

ՍԵՐՈՅ ԱՆԹԻՔԱՃԵԱՆ

22 Մարտ

Սրտագին չնորհաւորութիւններ:

ՏՈՒԺԾ. ՊՈՏՈՍԵԱՆ

22 Մարտ

Սրտագին չնորհաւորութիւններ և լաւագոյն մազթանքներ:

ՏԻԲԱՆ ՊՈՏՈՍԵԱՆ

22 Մարտ

Սրտագին չնորհաւորութիւններ և անկեղծ մազթանքներ:

ԱԱՄՈՒՀԵ, ՍԵՐԲԵՔԵԱՆ  
ԱՐԱԿԵՋԱՂԻ ՀԱՅ ԻՆԱՄԱՅԻ

24 Մարտ

Սրտագին չնորհաւորութիւններ և լաւագոյն մազթանքներ 2եր Ամենապատուութեան ընտրութեան համար:

ԼԵՒՈՒ ՔԵՆԵԱԱՆ

26 Մարտ (Հայերէն)

Արտագին շնորհաւորութիւններ Զեր բարերաստիկ ընտրութեան առթիւ:

ՄԻՒԱԱՍ ՓԼԹԵՔՑՈՒՆ

21 Մարտ (Հայերէն)

Ի սրտէ կը շնորհաւորենք Զերդ Արբազնութիւնը, մաղթելով արեւշատութիւն և բերքար կեանք ի փառս Սուրբ Յակոբայ վանքին և համայն հայ ժողովուրդին:

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻԱՅԹԻԿԻՆ ԱՄՄԱՅԻՆ

## Ա Ռ Ի Ր Ի Ա.

Դամասկոս, 21 Մարտ

Արտագին շնորհաւորութիւններ պատրիարքական ընտրութեան համար:

ՃԱԿԱՐԾ ԵՊՍ. ԳՈՒԹՈՒՄՑԵԱՆ  
Եւ Գաւառական Դամասկոսի Թեմին

Հայէպ, 22 Մարտ

Կը յզենք մեր ամենասրտագին շնորհաւորութիւնները, մաղթելով Զեզի յաջողութիւն և երջանկութիւն:

ԱԱՐԳԻՍ ՃԵՊԵՏԵԱՆ Եւ ընտանիք

Հայէպ, 22 Մարտ (Ֆրանսերէն)

Շնորհաւորութիւններ Զեր պատրիարք ընտրութեան առթիւ:

ԳԻՒՏ ԱԲԴ. ՆԱԳԴԱՅԵԱՆ

Դամասկոս, 23 Մարտ (Ֆրանսերէն)

Զեր ընտրութիւնը յԱթոռ Սրբոց Յակոբեանց կը լեցնէ մեր սրտերը ուրախութեամբ և յոյսով. կը մաղթենք որ Զեր պատրիարքական շրջանն ըլլայ նոր և բարգաւաճութեան շրջան մը. կը հայցենք Զեր օրհնութիւնները մեր վրայ:

ԳԱՐԱՄԱՆՈՒԿԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հայէպ, 23 Մարտ (Ֆրանսերէն)

Կը շնորհաւորենք Զեր ընտրութիւնը. կը հայցենք Զեր օրհնութիւնը:

ԱԿԵՏԻՍ ՇԱՀԻՆԵԱՆ

Հայէպ, 25 Մարտ

Եղբայրազօր սրտաբուխ շնորհաւորութիւններ Պատրիարք ընտրուելուց առթիւ. կը մաղթեմ երկար և բեղուն կեանք Զեզի և Միաբանութեան:

ԳԼՈՐԳ ՆԵՐՍՈՅԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Դամիրի, 25 Մարտ

ԱՆԿԵՂԾ շնորհաւորութիւններ պատրիարքական ընտրութեան համար. Աստուած օրհնէ Եղբայրութիւնը:

ՅԱԿՈԲ ՎՐԴ. ՎԱՐԴԱԿԵՆԵԱՆ

## Յ Բ Ա Ն Ա Ա.

Բարիզ, 22 Մարտ

Արտագին շնորհաւորութիւններ Զեր ընտրութեան համար: Լաւագոյն մաղթանքներ ԱԱԹՈՈՐ բարգաւաճման համար:

ՍԵՐՈՎՅԵԼ ԵՊՍ.

Առաջնորդ Հայոց Բարիզի եւ Կարող. Պատրիարք Եւրոպայի Թեմին

Բարիզ, 25 Մարտ (Ֆրանսերէն)

Երջանիկ ենք ողջունելու Զեր ընտրութիւնը որպէս պատրիարք Երուսաղէմի հայոց ԱԱԹՈՈՐին. կը յուսանք և կ'աղօթենք Աստուծոյ Զեր սրբազան առաքելութեան յաջողութեան համար: Նամակ կը հետևի:

ՃԱԿԱՐԾ ՍԵՒՅՈՒՆՔԵԱՆ

## Զանազան երկիրներ

Յունաստան, Արէնք, 21 Մարտ

Յանուն թեմիս Քահանաներու, կեզրոնական Խորհրդի, և Յունաստանի հայ ժողովուրդի, պատասխանը Երուսաղէմի: Թող Գլխազիրը պահպանէ Ս. Ա. Վահագ: Քրիստոս տայ Զեզի և Եղբայրութեան զօրութիւն:

ԻՍԱՀԱԿ ՎՐԴ. ՂԱԶԱՐԵԱՆ

Առաջնորդական Փախանորդ Հայոց Յունաստանի

Քողզւկալ, Լիզարմ, 25 Մարտ

Հայցեմք Զեր Ամենապատուութենէ Ընդունիւ իմ յարդալիր չնորհաւորութիւնները: ԵՍԱՅԵԱՆ

Հայաստան, Երևան, 21 Մարտ (Հայերէն)

Կը չնորհաւորենք Զեր Ընտրութիւնը Երուսաղէմի Հայոց պատրիարքական Աթոռի վերայ. Կը մաղթենք արդիւնաւէտ զործունէութիւն:

ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ

21 Մարտ, Միլան (Հայերէն) — Ուղղուած Սուրէն Եպստին

Արտի ամենամեծ սփռվանքով և հեռուանքով կարգացի Զեր հեռազիրն աւետող Տիրան Արքակիուզպասի Ընտրութիւնը իրը պատրիարք Երուսաղէմի Աթոռին. սրտազին չնորհաւորութիւնները և յաջողութիւն: Ցարդանօք

ԵՐՈՒԱՆԴ ՀԻՒՍԻՍԵԱՆ

Միլան, 21 Մարտ (Հայերէն)

Ընդունեցէք մեր սրտազին չնորհաւորութիւնները և բարեմազթութիւնը Զեր պատրիարք Ընտրութեան առթիւ Երուսաղէմայ Աթոռին:

Ի զիմաց Միլանի

ՀԱՅ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՀՅԴԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ՝  
ԵՐՈՒԱՆԴ ՀԻՒՍԻՍԵԱՆ

Միլան, 21 Մարտ (Հայերէն)

Սուրէն Եպիսկոպոսի հեռազիրէն անհուն ուրախութեամբ տեղեկացայ Զեր Ընտրութեան ուրախաւիլ լուրը, իրը պատրիարք Երուսաղէմայ Աթոռին. սրտազին չնորհաւորութիւններս և մաղթան քններս Զեր Ամենապատուութեան, և յաջողութիւն Զեր ամէն ձեռնարկներուն: Խորին յարգանքներով

ԵՐՈՒԱՆԴ ՀԻՒՍԻՍԵԱՆ

Կալիպարտ, 22 Մարտ

Արտանց կը չնորհաւորենք Զեր Ընտրութիւնը՝ որպէս պատրիարք Երուսաղէմի Աթոռին. Առուուծ պահէ Զեզ և յաջողութիւն պարզէ Զեր բոլոր ձեռնարկներուն:

ԴԵՐԵՆԻԿ ԵՊՈ.

Կալիպարտ, 22 Մարտ

Ի զիմաց Դերենիկ Եպստին, պաշտօնավարով Քահանայից, Հայց. Եկեղեցւոյ Հոգաբարձութեան, և կարկաթայի Հայ Համայնքին կը հաղորդենք Զերը Ամենապատուութեան ամենասրտազին Յուրհաւորութիւններ Զեր Պատրիարք Ընտրութեան առթիւ. կը մաղթենք Զեր Ամենապատուութեան քաջառողջութիւն, երկար կեանք և յաջողութիւն:

ՀՅԴԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Կիպրոս, Կիլիսիա, 26 Մարտ

Արտազին չնորհաւորութիւններ:

ՀՇԱՆ ԱՐԱԳԵԱՆ



Սացուած են նաեւ բազմարիւ Շնորհաւորական նամակներ, որոնց անդրագարձումը պիտի ըլլայ ամսագրիս յաջորդ թիւին մէջ:

البطريرك نيرسوبيات دير مار يعقوب  
القدس

بنسبة انتخابكم أقدم لغبطتكم أحجل التهاني .

اللواء قره مانوقيات

دمشق ، ٣٠ مارس

غبطه بطريرك الأرمن ديران نيرسوبيات  
القدس

نهنئكم بإحرازكم ثقة الرهبان والطائفة نرجو الله ان يوفقكم في ظل جلاله الملك المعلم .  
عمان ، ٢١ مارس  
مناويل محصرجيان - صالح النجداوي

غبطه البطريرك للأرمن الأرثوذكس تيران نيرسوبيات  
القدس

رفع لغبطتكم خالص التهاني والتبريك بنصبكم السامي ونطلب من الله أن يوفقكم لخير الطائفة والدين الحق  
اخوري أوهانس سيمونيات  
اخوري كريكور أفاكيان

بيت لحم ، ٢٠ مارس

غبطه البطريرك للأرمن الأرثوذكس تيران نيرسوبيات  
القدس

رفع لغبطتكم خالص التهاني والتبريك بنصبكم السامي ونطلب من الله أن يوفقكم لخير الطائفة والدين الحق .  
عيسي جوريس نصار وعائلته  
اسكندر اسكندريات

بيت لحم ، ٢٠ مارس

حضره صاحب الغبطه البطريرك تيران نيرسوبيات المترم  
بطريركية الأرمن القدس

لقد بلغ ابتهاج الكرسي المقدس والطائفة الأرمنية بأسرها أوجه لانتخاب غبطتكم بطريرك كأ بأغلبية  
ساحقة . أتقدم بخالص التهاني وصادق الولاء سائلًا الباري أن يجعل التوفيق دوماً حليفكم  
ويخفظكم زعيمنا الروحي الأكبر .

بدروس باليات

عمان ، ٢٢ مارس

غبطه بطريرك الأرمن تيران نيرسوبيات المترم  
القدس

نهنئكم ونتمنى لغبطتكم التوفيق والصحة .  
فلاح ، رياض ، هنا

عمان ، ٢٠ مارس

القدس دير الأرمن تيران أو كيشكوبوس نيرسوبيات  
تهايننا الحارة بخلوصك على منصب الرئاسه .

المطران بارين ملكونيات

حلب ، ٢٤ مارس

## ՏԵՂԵԿԱՏՈՒԹԻՒԹԻՒՆ Ա. ՏԵՂԵԱՅ ԴԻՒԱՆԻ

Ա. Արուռոյ Պատ. Տնօրեն Ժողովը իւ  
թ. Եփսին մէջ, գումարուած 6 Նոյեմբեր  
1956ին, որուած էր կազմել Ս. Տեղեաց յա-  
ռաւկ Դիւան մը, բաղկացած նետեւալ Հո-  
գեստին Հայրենին. —

Տ. Տիրայր Վ. Վ. Տեղիւեան,

Տ. Հայկասեր Վ. Վ. Պայրամեան,

Տ. Կիւրեղ Վ. Վ. Գաբրիկեան:

Դիւանը անմիջապէս գործի անցնելով,  
Նոյեմբեր, Դեկտեմբեր եւ Յունիուար ամիս-  
ներուն ունեցած է նետեւալ գործունեու-  
թիւնը:

ա) Հայ, Յոյն եւ Լատին իրաւակից  
պատրիարքարաններու միջև կայացած փո-  
խադարձ համաձայնուրեամբ, Յոյներ պիտի  
նորոգեին Ս. Յառուրեան Տաճարին կցուած  
Ս. Յակոբայ իրենց մատուռին արտահին  
պատի ծեփիր, Լատիններ նոր նազ մը պիտի  
զետեղեին Գողյուրայի Ս. Ասուածածնայ  
յուրանին ներեւէ, իսկ Հայեր պիտի փոխեին  
Ս. Յառուրեան Տաճարին մէջ, Ս. Ասուա-  
ծածնայ ուշարափման հայապատկան սրբա-  
վայրին երկարեայ վանդակը: Մօսաւորա-  
պէս տարի մը առաջ, Ս. Արուռեն եղած  
դիմումի մը վրայ, Պէյրուրի բարեպատօն  
ազգայիններէն Տէր եւ Տիկին Դեղամ Տաճ-  
անիկեան իրենց սեփական աշխատանոցին մէջ  
շինած էին երկարեայ եւ պրոնզեայ տա-  
գեղեցիկ վանդակ մը՝ Հայ ոն կարողիկենվ,  
զգագրուրեամբ Ս. Արուռի Միաբան Գեր.

Տ. Հայկազուն Նպա. Արքանամեանի: Ցիւսալ  
վանդակը Աւշարափման Մթափայրին վրայ  
զետեղուեցաւ 28 Դեկտ. 1956ին: Օգոստելով  
այս առիրեն, պատօն տեսնուեցաւ նաև  
փոխել սրբավայրին վերև գտնուող ննօրեայ  
հայքայուած խուռացակիր որ փախարինուեցաւ  
նոր եւ եեկտրական լուսավառուրեամբ զե-  
ղուցիկ ջանով մը: Այս առիրի կը լայնենք մեր  
զգածուած ընորհակալուրիւնները նուիրատու  
Տէր եւ Տիկին Գեղամ Տաճանիկեաններուն:

բ) Բերդենէմի Ս. Մննդեան Տաճարին  
հայկական բաժնին մէջ գտնուող անփառու-  
նակ եւ ննօրեայ կանքեղները փոխարինուե-  
ցան նոր արձարազօծ Վիեննական կանքեղ-  
ներով:

գ) Ս. Տեղեաց Դիւանը կը նետապնդէ

նաև Գերսեմանի Ս. Ասուածածնայ ջրա-  
մոյն տանարին վերանորոգուրեան հարցը  
որուն համար Լիբանանէն հրաւիրուած է  
հայ նաւարապիտ մը: Մինչ այդ սկսուած է  
արգելու վերասինուրիւնը տանարի արտահին  
գաւրի հայապատկան արեւմտեան պատին,  
որ բանդուած էր նեղեղներէ: Պատի շինու-  
րիւնը այնպիս մը կարգաւորուեցաւ որ յա-  
ռաջիկային շազդուի նեղեղներէն: Նմանա-  
պէս Յունաց պատրիարքարանի նետ համա-  
ձանաբար սկսուեցաւ վերականցնումը Ս.  
Տաճարի մուտքի նակարին արեւմտեան թեւին,  
որուն սեփականատերէն են Հայ եւ Յոյն  
պատրիարքարանները:

դ) 31 Դեկտ. 1956ին տեղի ունեցաւ  
Բերդենէմի Ս. Մննդեան տաճարի տարեկան  
աւելլ (ընդհ. մաքրուրին) Հայոց եւ Յունաց  
պատրիարքարաններու մասնակցուրեամբ (\*):  
Ներկայ էին նաև Բերդենէմի եւ Երուսա-  
լիմի Ս. Տեղեաց վերականիչ կառավարական  
պատօններէր: Մեր կողմէ մաքրուեցաւ  
հայապատկան Անուանակոչուրեան Սեղանի  
հարաւային պատի նիւխսային երեսը, ո-  
րովնեւէ սոյն պատի յիշեալ երեսը ոչ միայն  
կ'ինայ մեր սեփականուրեան սահմանին  
մէջ, այլև անոր ամբողջական գործուու-  
թիւնը վերապահուած է միայն մեր պատ-  
րիարքարանին, վասնզի այս պատին վրայ  
հասառուած ունինք շոր սրբավատկեններ,  
ժամարարի լուացարան, վարագոյր, լամպ,  
երկու պահարան, եւալին:

Ս. Տեղեաց Դիւանը Ս. Տեղեաց Տեսուչ-  
ներուն նետ համացործակցաբար կը նետա-  
պնդէ: Ս. Տեղեաց այլ կարգի առօրեայ հար-  
ցեր, օրը օրին նետելով բերացումները եւ  
կամ սրբագրելի կէտերը:

Լատինաց եւ Յունաց Ս. Մննդեան տօ-  
ներուն Ս. Տեղեաց Դիւանի անդամներ, ըն-  
կերակցուրեամբ Բերդենէմի Ս. Մննդեան  
Տաճարի Հոգեւորն Տեսչին ու լուսարարին,  
հոկեցին մեր իրաւանց անվրար պահպա-  
նումին:

Դիւան Ս. Տեղեաչ

(\*) Բերդենէմի Ս. Մննդեան Տաճարին տարեկան  
ընդհ. աւելլին չի մասնակցիր Հռովմէական Եկեղեցին,  
անոր համար որ անոնք գրեթ ոչ մէկ իրաւարին  
ունին Ս. Մննդեան վերի մեջ Տաճարին մէջ:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑՈՒԹՅՈՒՆ - ԱՆՄՈՒՋՈՒԹՅՈՒՆ

● Աւր. 1 Մարտ. — Բառ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ասորուց Ս. Մարկոս Աւետարանչի եկեղեցոյն մէջ։ Ժամարարն էր Հոգ. Տ. Տիրապը Վ.րդ. Տէրքիչեան։ Քարոզեց Հոգ. Տ. Զատէն Վ.րդ. Եինչինեան, բնաբան ունենալով «Յօ՞ Երթայց ես ի հոգւոյ քումմէ»։ Կամ յերեսաց բոց ես յո՞ Փախեայց» (Ասղմ. ձի. 7)։ Ս. Պատարագէն ետք, Միաբանութիւնը պատուաիրուեցաւ Ասորուց Հոգ. Տեսչէն, Հանդիսաւոր երթուղարձին նախագահնեց Դեր. Տ. Սուրբն Եպս. Քէմճանեան։

● Եր. 2 Մարտ. — Բառ սովորութեան, երեկոյեան ժամերգութեան ընթացքին կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի խորաններուն և զիխաւոր սրբանկարներուն վարագութումը։

● Կիր. 3 Մարտ. — Բայն բարեկենդան։ Փակեալ խորանի Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբը։ Ժամարարն էր Հոգ. Տ. Կորիւն Վ.րդ. Մանուկէլեան։ Դոգրապետի պաշտօնը կը վարէր Դեր. Տ. Հայկազուն Եպս. Արքանամեան։ Քարոզեց Հոգ. Տ. Կուրեղ Վ.րդ. Գարիկեան, խօսելով Մեծ Պատէի նշանակութեան շուրջ։

● Դշ. 6 Մարտ. — Սկիզբ կարգաց Մեծ պահոց։ Առաւտուն, Մայր Տաճարին մէջ պաշտօւեցաւ Ալեքագույի առաջին ժամերգութիւնը։

● Եշ. 7 Մարտ. — Իրիկուան ժամը 7ին, Ս. Յակոբեանց Տաճարին մէջ պաշտօւեցաւ Մեծ պահոց «Եկեղեցէի առաջին ժամերգութիւնը», որուն նախագահնեց Դեր. Տեղապահ Ս. Հայրը և քարոզեց, պարզելով բուն իմաստը պապաշարութեան, որ կը նշանակէ միտքը Փախել։ զգուշացուց ներկաները նիւթապաշտութեան մոլութենէն, որուն հաւասարապէս ենթակայ են հարուստն ու աղջատը։

● Ուր. 8 Մարտ. — Վաղուան նախաստոնակը պաշտօւեցաւ ի Ս. Թորոս (Քրչագրաց Մատենադարան Ս. Աթոռոյ)։ Հանդիսապետն էր Դեր. Տ. Շնորհը Եպս. Գալուստեան։

● Շր. 9 Մարտ. — Ս. Թէօդորոսի օրավարին։ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թէօդորոս եկեղեցոյ մէջ։ Ժամարարն էր Հոգ. Տ. Մաշտոց Վ.րդ. Բարիլուսեան։

— Կէսօրէ վերջ, վաղուան Արտաքսման Կիրակիի առթիւ, Միաբանութիւնը, զիխաւորութեամբ Դեր. Տեղապահ Ս. Հօր, «Հրաշափառով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտըւեցաւ վաղուան նախատօնակը մեր վերնամատրան մէջ։ Ազա կատարուեցաւ Տնօրինական Արքատեղեաց այցելութեան Հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս։ Թափօրապետն էր Հոգ. Տ. Կուրեղ Վ.րդ. Գարիկեան։

● Կիր. 10 Մարտ. — Արտախան։ Գիշերային և առաւտուն ժամերգութիւնները պաշտօւեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարու-

թիւն, մեր վերնամատրան մէջ։ Ժամարարն էր Հոգ. Տ. Յովսէկի Արդ. Մամուրը Ս. Պատարագէն ետք, նախագահութեամբ Դեր. Տեղապահ Ս. Հօր, կատարուեցաւ երրազարձ մեծահանդէս թափօր թիւսուի Ս. Դերեկմանին և Պատանատեղւայ Հուրլը։

● Եշ. 14 Մարտ. — Իրիկուան «Եկեղեցէի կարգին, Մայր Տաճարին մէջ քարոզեց Դերապատի Տ. Սուրբէն Եպս. Քէմճանեան, անդրադանալով պահէի և անոր օգուտներուն վրայ։

● Ծր. 16 Մարտ. — Ս. Կիրիլի Երաւանիայ նարապետն։ Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Կիրողի սեղանին վրայ։ Պատարագեց Հոգ. Տ. Հայկասեր Վ.րդ. Պայքարան։

● Կիր. 17 Մարտ. — Անաւոնին։ Բառ սովութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարդուակապետ։ Ժամարարն էր Հոգ. Տ. Վարուժական Վարոզեց Հոգ. Տ. Վարուժական։ Վարոզեց Հոգ. Տ. Վարուժական Վ.րդ. Դապարաննեան, բնաբան ունենալով «Մարդի պատուի էր և ոչ իմացաւ», (Ասղմ. Խի. 21), ու անդրադառն Անաւոնի Որդիի առակին մասին, ցոյց տալով անհնագանդութիւնը իրիւ ծանրագոյն մեղքերէն մին՝ զոր զործեց նաև մեր նախայայրը՝ Աղամ։

● Եշ. 21 Մարտ. — Իրիկուան «Եկեղեցէի կարգին նախագանց և քարոզեց Դեր. Տ. Հայկազուն Եպս. Արքանամեան, բնաբան ունենալով «Ես եմ, մի երկնիք» (Մարկ. Զ. 50), խօսելով վախի զգացումին վրայ, կրօնական հայեցակետով։ ու եղակացուց թէ վախը արդիւնքն է մեղքին ու յանցապարտութեան։ Աղամ այն տանի միայն վախցաւ Տիրումէ, երբ մեղանչելով անհնագանդ զտնուեցաւ Անոր պատուէրին զէմ։ Ժամարիս քրիստոնեան վախի զգացում չէ որ կունենայ Աստուծոյ նկատմամբ՝ այլ սիրոյ, ինչպէս հազարանդ մանուկներ՝ իրենց մնողաց հանդէպի վախը նշան է նաև թերահաւատութեան։

● Կիր. 24 Մարտ. — Տնտեսին։ Փակեալ խորանի Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ։ Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վ.րդ. Կրծիկեան։ Քարոզեց Ամեն։ Ս. Պատրիարք Հայրը, անդրադանալով Տնտեսի աւետարանական առակին։

● Եշ. 28 Մարտ. — Իրիկուան «Եկեղեցէի կարգին ի Ս. Յակոբ քարոզեց Դեր. Տ. Ենոքը Եպս. Գալուստեան, բնաբան ունենալով թզենիի առակին «Տէրը, թզ զա այս ամ ես» (Ղուկ. Ժ. 8). շեշտեց Հոգեւոր մարզին մէջ մեզի ներկայացած պատեհութիւններէն օգուտելու կարեւութիւնը։ ու ցոյց տուալ Մեծ պահէքը իրիւ բորբոքիս ներկայացող կրօնական վերելքի պատեհութիւն մը։

● Եր. 30 Մարտ. — Ս. Բառաստն մանկանց Սեբաստիոյ։ Ս. Աթոռոյս նորընտիր Լուսարաբապետ Դեր. Տ. Շնորհն Եպս. Գալուստեան քահանայական։ Ս. Պատարագ մատոյց Մայր Տաճարի Ս. Դիմացիրի մատրան մէջ, որմէ ետք կատարեւութիւնը։ Հոգեւոր հազարան պաշտամունք և Ս. Աթոռոյս թզեն համար, Ամեն։ Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ։

— Կէսօրէ վերջ, վաղուան Դատաւորի Կիրակի առթիւ, ընտրեալ Ամեն։ Ս. Պատրիարք Հօր զբանութեալ մատոք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցաւ վաղուան նախատօնակը՝ հայոպատկան Ս. Գր. Լուսասորիչ եկեղեցւոյ մէջ։ Առա կատարուեցաւ Տնօրինական Սրբառեկեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն նոր։ Թափօրապետն էր Հոգ. Տ. Միւսոն Վ.րդ. Կրօնիկան։

• Կիր. 31 Մարտ. — Դատաւորին; Գիշերային և առաւտուեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսասորիչ։ Առա, ընտրեալ Պատրիարք Ամեն։ Տ. Տիրան Արքեպոս։ Ներսոյեան մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարազը Քրիստոսի Ս. Գիշեզմանին վրայ և քարոզեց, ծանրապես զօրուան ծայր Աւետարանէն շարքայութիւնն Աստուծոյ ի ներքս ի մեջ է։ Խօսքին վրայ և Ս. Պատարազէն ետք նախագահնեց Քրիստոսի Ս. Գիշեզմանին և Պատանատեղւոյն չորչ կատարուած երրազարձ մեծան անդէս թափօրին։ Իրեն կը սպասարկէին Հոգ. Տ. Տ. Զաւէն և Վարուժան վարդապետներ։ Ո. Պատարազի երգեցողութիւնները կատարուեցան երկուսու երգչախոսմբի կողմէ։

• Եշ. 14 Մարտ. — Կ. ա. ժամը 11.30ին, Յունաց Ամեն։ Տ. Պետերիկտոս Ա. Պատրիարքը, հանդերձ Միաբանութեամբ, իր առաջին պաշտոնական այցելութիւնը տուաւ Պատրիարքարանին և ընդունեցաւ Գեր. Տեղապահ Ս. Հօր և բովանդակ Միաբանութեան կողմէ։ Կէս ժամ տեղով սիրալիր տեսակցութիւն մը տեղի ունեցաւ և լուսանկարուեցան։

• Եշ. 26 Մարտ. — Գեր. Տ. Հմայեակն Վ.րդ. ինդոյեան օպային զժոյլ մեկնեցաւ Ամերիկա, իր ըն Նորիբակ Ս. Աթոռոյոյ իր տեղ Ս. Աթոռոյոյ առամենայ Մատակարար նշանակուեցաւ Հոգ. Տ. Հայկասեր Վ.րդ. Պայրամեան։

Մարտ 21էն Ապրիլ 6, Նորին Ամենապատութեան Պատրիարքը ընտրութեան առթիւ շնորհաւորութեան եկան։ — Անկիրաքան նպիսկոպասարանի կողմէ Հայր էկցիրի ծերմակ Հայրերու վանահայրը։ Վամե. Քաղաքապետը իր կազմով վասեմ։ Քէմիլ Արէյքաթ Երեւանի նրուազելի և Երիքով նահնազի։ Պր. Վիլարտ Հոնս։ Ամերիկեան երեք փախ Հիւապատունները։ Յոյն Կաթոլիկ Պատրիարքարանի Փախանորդը։ Նազովիցի Հայ Աւետ։ Եկեղեցւոյ պատուելի Անուշաւան էօրէ։



Յունաց Պատրիարքի այցելուրիւնը Հայոց Ընտրեալ Պատրիարքին։

Խմբավարն էր Հոգ. Տ. Թորգոմ Վ.րդ. Մանուկեան։ Վանք վերագարձին, Միաբանութիւնը ընր պատուիրան։ Հարականը երգեց բարձրացաւ Պատրիարքարան։

ճեան և պատուելի Եսայի Սթանոպուլեան։ Յունաց Ամեն։ Գինէտիքթօն Ա. Պատրիարքը, եպիսկոպոսներով և վարդապետներով։ Նախկին Երեսփախան Պր. Անթոն Ա. Աթալլան ձողէփ Ն. Ապտո։ Ռատիկայանի պաշտօնեայ Պր. Զավատ ծուտէն։ Մարտնիթ համայնքի Եպիսկոպոս Գեր. Իրիսա Ջիատէ, Երեւանապէմի և Սրբառեղեաց կառավարչի փախանորդ Լութֆի էփ։ Մուզբապի Պրնյայքափար նապուլսի, Խաճապ Խաշաման, ձօրն Մութբան (լիքանանէն), Միքայէլ Ստեփան, Բամել հասար և նուպար Նոխուտեան (լիքանանէն), Գանատարնեկ Տեղաք Արիս Լ. Ալէքսանեան և Ալեքտիոն Մ. Ցղանեան։ Պրնյայք. Տ. Մելիքիքան և Յ. Մելիքունեան։ Ֆրանչիսկեանց Միաբանութիւնը՝ զիհաւորութեամբ Գեր. Կիւսիթուրին։ Աստուածաշունչի Հրատարակչական Կազմակութեան Տնօրինութիւնը և Գր. Մ. Միքալանեան։

#### ՊԱՇՕՆ Ա. Կ. Ա. Կ.

• Եշ. 6 Մարտ. — Կէսօրէ առաջ, Գեր. Տիրապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկասեր Վ.րդ. Պայրամեանի և Տիրա Կարպիս Հինգեանուն, փախ այցելութիւն տուաւ քաղաքին Բրիտանական նոր Հիւապատուր Մ. Stewart։

• Բշ. 11 Մարտ. — Քաղաքար ակնարուժարանի տնօրինութեան հրաւէրին ընդուածէլով, իրենց կողմէ տրուած թէյասեղանին ներկայ եղան Գեր. Տ. Առողիկ Մ. Վ.րդ. Ղազարիսն և Տիրա Կարպիս Հինգեան։